


# ԻՄ ԼԵԿԵՐԸ

---



ՄԱՔՍԻՄ ԿՈՍՏՅԱ

891.71

գ - 83

268

631 11  
4 - 83

12 MAR 2011  
90

ՄԱՐՍԻՄ ԿՈՌ-ՔԻ

# ԻՄ ԼԵԿԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



ՍՈՒՐբ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ  
ԳՐԱԴԱՐԱՆ  
ST. NERSES SHNORHALI  
LIBRARY

Հայութակիչ ՅՈՒՆԻ ԱԲՐՈՅԱՆՄԵԱՆ

Պատր Ալի, Ծեփս հեք. խան, 10

1928

10091  
MAR 2013

## ՄԵՐ ԽՕՍՔԸ

Մատում Կոռքի, որուն զեղեցկաղոյն վիպակներէն մին կը հրատարակեն, առ հասարակ ծանօթ դէմք մըն և Հայ գրական շշանակներուն մէջ :

Մատում Կոռքի յայտնուրիւն մը եղած և ոռու գրականուրեան մէջ գատարկաւորչիկ մը՝ որ ո եւ է կանոնաւոր ուսում ու գատիքարակուրիւն ստացած չըլլալով հանդերձ, յանկարծ մտած է բնուեալներու գատակարգին մէջ ու հոն իրական յեղաւորում մը յառաջ բերած է, բան մը՝ որ Թոլյարոյնի ի վեր պատահած չէր : Ծնած է 1868ին, Նիմնի Նովկուրոփ մէջ, ուս աղքատ ծնողին մը, եւ կանուխուն որբ մտացած է, ամենին առաջ զինքը կօշկակարի մը բոլոր առկերտուրեան դրկեցին, բայց անիկա ժախտաւ, որովհետեւ նասողական կեանքը հանելի չելաւ իրեն. յետոյ մտաւ փորագրիչի մը բոլով, բայց հոնիկ ալ կծիկը դրաւ, պատկերավանոփ մը խանուրը մտնելու մտով : Բայց երբ այս վերշինին հովկն ալ ելաւ, ալ ինչ զործ բախ բրաւ, խոհարար, պատրիզպան, եւլու, մինչեւ որ տանենին բարեկան ըլլալով, սկսաւ կարդալ ոռու գրագետներէն Կոկոր և Ռուբենսին, ինչպէս նաեւ Ալեքս. Տիւման, որբ իր վրայ մեծ սպաւուրիւն զործեց : Որովհետեւ սղայուրեանը չէր կրցած ուսում առնել, Կոռքի ջանաց այդ պակասը գարմանիլ, բայց որովհետեւ աղքատ էր, չկրցաւ ձերիքար ուսանիլ, որով դարձեալ զործի մտնել պէտք եղաւ, ու այսպէս Կոռքի հացագործուրիւն բրաւ, ամսական 40 դր. միայն ստանալով : Բայց Կոռքի բաց օդին վարժուած բափառաւորչիկ սղայ մըն էր, այդ պատճառապէ ուստով ձգեց փուռն ու ալիւրի պարկերը, եւ փողոցի սղոց հետ սկսաւ քէ՛ ուսանիլ, քէ դրամ տանիլ, երբեմն իմայ սղոցելով, երբեմն ալ

858-2011



բարափի վրայ բեռնակրութիւն բնելով. 1888ին յաւսահատութիւն մը եկաւ վրան, ու փորձեց անձնասպան ըլլալ, եւ վերշապէս, դիմուածն այնպէս բերաւ ու փաստաբան մը զքայ իրեն վրայ, հետաքրքրութ իրմով եւ իր բնբեցումներուն ուղղութիւն տայ: Կոռքի ժիշ մը ատեն այդ պատճական փաստաբանին բով ուսամելէ եսք անու բովէն ալ մեկնեցաւ ու Ռուսաստանի բոլոր կողմերը բափառելով, ամեն տեսակ արևեսի ձեռք գարկաւ, ու ամենեն վերջ ինչզինք տուաւ գրականութեան. 1893ին ծանօթացաւ ուսւ գրագէս Քօլոյնեօյի եւ հասարակեց «Զեյխա» անուն վիպակ մը, որ մեծ ազմուկ հանեց:

Կոռքի մեծ մասամբ բափառաւորջիկներու նետ եւ անոնց կեանքը ապրած ըլլալով, զբերէ իր բոլոր գրաւրիւններուն մէջ այդ կեանքն նօր մը կայ. իր վիպակներուն մէջ, որոնի Մօրսասենիները կը լիւեցնեն, յանախ երկու անձինք միայն կը խօսին ու կը զործեն, ինչպէս, օրինակի համար, Ի՞սկ Հնկերովին մէջ : Այդքեն չէք զսեւ վիպայիս կնոռոսութիւններ, կամ արկածալից միջադեպէր, Կոռքի վիպակները պարզ ու անկերդ պատկերացումներ են մաղմուրդի կեանքին եւ բարերու։ Ինչ որ կը պատմէ անիկա, տեսած է, ուսւ գրականութեան մէջ մցնելով բափառաւորջիկներու կեանքին պատկերացումը, որոնց մասին մեծ հետաքրքրութիւն մը արքնուց. իրեւ առաջ ուսւ գրագէները հետաքրքրուած եին ուսւ մողմուրդին զարգացած գասակարգի կեանքով, աւելի եսք զբաղեցան մոժիքներով. «մուժիքական գրականութիւնը» բնիկեալին եւ բաղանական կարեւութիւն մը սամանով ուսւ ստրուկներու ազատագրման զործին մէջ մեծ դեր խաղաց : Եւ սակայն գասակարգ մը կար տակութի, որ մուրին մէջ անկանա կը մնար. բափառաւորջիկներու գասակարգն եր ատի, տարասեա, տարօքինակ այլ բոււաւաս դասա-

կարգը, որ կը բաղկանաւ մողովուրդի բոյս՝ խաւերէն, զիւղացիներէն, կդերականներէն, ազնուականներէն ու վանառականներէն. ասոնք կը ձեւացնեն բափառաւորջիկներու մեծ բնամիքը, որուն անդամները նիւրական, բարոյական ու մատուրական վիճակի համամատութիւն մը ունենալով անզգալարաւ բով բովի կուգան. ասոնք առ հասարակ չեն գրեւ, ժիշ կը խօսին, ու րեւէ իրենց մասնաւուները ուս բարդ են, բայց լեզունքն պարզ է, զիւենի հասկնալու համար պէտք է երկար ատեն իրենց նետ ապրած ըլլալ, եւ իրենց կեանքին նետ նոյնանալ, որպէս զի ինչզինքնին չի ծածկեն. իսկ զանոնի նկարագրելու համար արտասովուր կարգութեան Տերդիկի պէտք են: Անաւասիկ Կոռքի այս կարողութիւնն էր որ ի յայս բերաւ, մանաւանի որ իր կեանքին ու տաղանդին մասնայատկութիւնները դեպի հոն կ'առաջնորդէին զինքր :

Ներհիւ Թուրեկնեաթի եւ Թուլարոյի յաջորդող ուսւ գրագէներուն, ուսւ մողովուրդի զարգացած դասակարգերուն բնիվող տարրը աւելի կամ նուազ նախշուած էր արդէն. իսկ Կոռքին վիճակուեցաւ նկարագրել ուսւ յեղացումի մեկ նորագոյն եւեւոյրը, ազատագրութեան մեծ դատին նուիրուած անանուն հերոսները ասուածացնելով :

Եխան Աւրեսով կը պատմէ իր Յիշտամկնիրուն մէջ, թէ Առումանիոյ գրագէս բազումին, Քարմէն Սիրլա, ուս բարձ կը դասէր Կոռքի զործը բոյս ուսւ գրականութեան մէջ : «Անիկա, կ'ըսէ, զիտէ բնբեցուրին ուստուրինը գրաւել. ուսւ ժամանակակից գրականութեան մէջ բոյսովին նոր ուղղութիւն մը մցուցած է :» Քարմէն Սիրլա այս խօսերով հաւանօրէն կ'ակնարկէ այն ձիրքին, զոր Կոռքի ունի իր բնբեցուր նշապութելու համար :

Այն ատեն Աստիմ Կոռքի ձերբակալուեցաւ

Բեղեռապուրի մէջ, իբրև «ապստամբուրին գրգռող» եւ մայրակաղաքի ամրոցին մէջ բանարկուեցաւ, բայց բավանդակ աշխարհի հանրային կարծիքը այնքան ուժ-գնուեն բողոքեց այս անիրաւ բանարկուրեան դէմ, որ կառավարութիւնը հարկադրուեցաւ ազատ առձակել զայն։ Բանիքն ելլելուն պէս, Կոռքի գնաց արտասահման, եւ երկար ժամանակ պրօքեցաւ Ամերիկա, ուստի յեղափոխուրեան ի նպատ հանգանակութիւններ ընելով եւ միրինկներ զումարել տալով։

1908

ԹԱՐԳՄԱՆԵՐԸ

1928ի Մարտամուտան թերացին՝ Մախիմ Կոռքի ծննդեան վարսունամեակը մեծ արարողութիւններով տօնուած է ամբողջ Ռուսիոյ մէջ։

Գիտական եւ զորաւորական միուրիւններու կողմէ բազմարիւ նանդէսներ տեղի ունեցած են։ Մեծ գրագէտին ի պատիւ բացուած ցուցանանդէսի բաւրունին մէջ իր երկերը ցուցադրուած եւ ներկայացուցած են, ուստի միլիոններու կր հասնին։

Բոլոր բերքերը Մախիմ Կոռքի նուիրուած թիւեր նաւարակած են։ Ռուսիոյ ամեն կողմեւէ ընուհաւորական ներազիւններ հասած են։ Պանաւորաբար Ռուսիոյ ներկայ աւագանիներ միիօթ եւ Պուլսարին իրենց ընուհաւոր թիւններուն նետ չեն մոռցած նաև իրենց եւախտազիւրիւնը յայտնել մեծ գրագէտին՝ ներկայ Ռեժիմին վրայ անոր ունեցած անսամբան ազդեցու բան համար։

## ԻՄ ԼՆԿԵՐՍ

**Օմէսայի նուահանգիստին մէջ հանգիպեցայ անորը Երեք օր, ուշագրութիւնս զրաւեց իր հարրատակով և յեցան անձք, սիրուն մօրուքով մը շրջանակուած կավկասիան գէմքով։ Անիկան կը զրաւեր զիս, կը տեսնէի զինքը ժամերով, քարափի հատաքարին վրայ կեցած, որ իր զաւազանին զնդիկը կը ծծէր, և իր նշանձեւ աչքիքը՝ տիգործն կը քրնուին նուահանգիստի պլասր ջուրը։ Օրը տասն անգամ առջևեւս կ'անցնէր, անհոգ թափառկամի մը զնացքով։ Ով էր անու։ Ակայ զինքը լրտեսել էւ ինքը, իրիւ թէ զիս արհամարձելու համար, հետզհնու, տեսիք յաճախ կ'երեւելու ինձի։ Վերջապէս սորմացայ հնուուն նանչնալ իր նորաձեւ, բացզոյն, քառակուառու հապուառը, իր արուեստագէտու կակուդ զիսարկը, իր ծոյլ քարուածքը և նոյն իսկ իր ձանձրադամ ու բժամիտ նայուածքը։ Իր ներկայութիւնը կատարելազէս անբացատրելի էր նուահանգիստին մէջ, չպինաւաներու և վայրաշարժներու սոյլերուն, չզիմաներու խօսացքին, զործաւորներու կանչքրատուքներուն, այս բուսն ու կատազի իրարանցումին մէջտեղ, որ կը զրաւէ զիքեզ ամէն կողմէ, որ զիւխզ ու չիզերը կը բժացնէ։ Նուահանգիստին մէջ լոյրը մարգկացին էակները զերիներն էին նոկայ մեքենան կանութիւններուն, որ անոնցմէ կը պահանջէին անզու անզագրում, ուշագրութիւն և աշխատութիւն։ Ամէն որ իրար կ'անցնէր չպինաւաներուն և վակուներուն չորչը, զանոնք բնացնելով կամ պարագիլով**

**ՊՐԱՊՈՒԱԾ :** Ամէն ոք յազնած ու մտահոգ էր. կը վազգսառէին, կը հայնոցէին, փոշիին մէջ, ծամ քրրաթիւրի մէջ . . . : Ու, աշխատութեան իրաբանութիւն մէջ, յանրօրէն կը քալէր այս արտակարդ մարդր, մահացու ձանձրոցին և բնդհանուր անսարքերութեան զէմբով մը:

Վերջապէս, չորրորդ օրը, ձաշի ժաման, զէպի իր կողմը սայմաքեցայ և որոշեցի ամէն պարագայի մէջ իմանալ թէ ո՛վ էր ան: Զմերուկ մը և հաց առած, իրեն բոլորովին մօսիկ տեղաւորուեցայ, ոկայ ուսիկ և քննել իմ մարդս, խորհերավ իրեն հնու խօսակցութեան մտնելն իրական միջոցին վրայ:

Ոտքի վրայ էր, թէյի սաստեներու կը թիւնած, անսպասակ իր շառքը կը զիտէր և իր գաւազնին վրայ սրինդ կը զարնէր:

Ինծի համար, որ բոկսան թափառաշրջիկ մըն էր, իմ փայտակիրի բեռնաթամբս կոնակս, ածուխով սեւզած, զժուարին էր խօսակցութիւն մը բանալ այս սնօսին հնու: Բայց, մեծ զարմանքով զիտեցի թէ չըր կրնար աչքերը բաժնել ինէ, և թէ իր նայուածքը ձախորդ ու անասնական հետամտութեամբ մը կը բաշցամաքէր: Եզրակացուցի թէ իմ զիտազութեանս առարկայ եղող այս մարդր անօթի էր, և, չուրջս արագ ախնարկ մը պատցնելէ յետայ, անուշութեամբ հարցուցի անսր:

— Կ'ուզէ՞ք ուսիկ:

Թաւնդ երաւ, անկուշաց դիմածուամի մէջ՝ թերեւս հարիւր հասա զօրաւոր ու սեղմ ակսաներ ցայց տուաւ, և, իր կարգին, անվասանութեամբ չորս կողմը հայիցաւ:

Աչ ոք մեզի ուշադրութիւն կ'ընէր: Այս առեն իրեն տուի ձմերակին կէսր և ցորենի հացի կտոր մը: Յափշտակեց տուածու և աներեւութացաւ, վաճառքի սաստեներու վրայ նստելով: Մերթ բնդ մերթ զրուխը

կը բարձրանար, զէպի ևս նեսոււած դիմարմիը՝ թուխ ու խոնաւ ձակաս մը երեւան կը հանէր: Եր զէմքը կը ձառագայթէր յայն ժպիտով մը, և ինծի աչք ունք կ'ընէր, առանց վայրկեան մը ձամելէ զազրելու: Եցան ըրի իրեն սպանի ինծի և զայի միս զնել, զոր ըերելով իրեն տուի: Մասուկներուն մօտ այնպէս մը նստայ՝ որ իմ հէզ սնօսպս ամրազովին ձածկեմ բոլոր նայուածքներէն: Մինչեւ այն առեն, կերած էր անհանգառութեամբը վայրենի անսասնի մը՝ որ կը վախուայ թէ իր պատուոր կը խինն իրմէն, հման աւելի հանգարառութեամբ կ'աւակը, բայց նորէն այնքան արագ և այնքան անյազօրէն՝ որ ինծի անհանգառմելի եղաւ աւագի երկար առեն զիտել այս սովալլուկ էակը, և անցին զարձայ:

— Շնորհակալ եմ, չա՛տ շնորհակալ եմ:

Աւս թոթուեց, յետոյ ձեռքս բռնեց, սեզմեց և ուժնորէն թոթուեց:

Հինգ վայրկեան չէր անցած, որ արդէն ինծի կը պասմեր իր պատութիւնը: Շատրօ Օրթածէ Վրացի իշխանը՝ Ք աթացիացի հայուսած կալուածատէրի մը մէկ հատիկ զաւակն էր: Անդրկովկառեան երկաթուզիի կայարաններէն մէկին մէջ պաշտօնեց էր, և կը բնակէր բնկերի մը: Հնու Այս բնկերը յանկարծ անյացտացաւ, Շատրօ իշխանին զրամն ու արժեթաւզիները մէկուզ տանելով և իշխանը զայն վնասեր երաւ: Դիսուածու մը իմանալով թէ բնկերը Պաթումի համար տուածկ տուած էր, Շատրօ իշխան հնու զնաց: Բայց Պաթումի մէջ տեսաւ որ բնկերը Օսկուա մեկնուծ էր: Այն առեն Շատրօ իշխան իր բնկերներէն վահո Սկանիծէ անունով տարեկից բայց տարբեր կերպազրութեամբ վարափիրացի մը անցապիրը տուած և մեկնեցաւ: Օսկուա: Հան, սպականութեան ազդարարեց այն զազութիւնը՝ որուն զան եղած էր: իրեն խոսացան

յանցաւորը զանել։ Երկու շարաթե ի վեր կ'ապառէր, մօտի զրամք կթնած էր, և չորս օրէ ի վեր բերանք փշրանք զրած չէր։ Մտիկ կ'ընէի իր պատմութիւնը, որ անկեղծ կր թաւէր, ու հայնայտ թիւններով կ'ընդհանութիւնը։ Քայլացի իրեն և զթացի։ Գրութէ տղայ մրն էր ան, տառնեւինը տարհեկան էր և միտնութեան մասին առելի մասագ էր։ Յաձախ, խորին սրտնութեամբ կր խօսուի իր հին բարեկամութեան զող բնկիրին նկատմամբ՝ որ իրմէն խամած էր այնքան թանկադին տառարկանը։ Շառքօի սարսափելի հայրը իր ողին զլու խը պիտի կարէր առանափատէն, եթէ զանոնք չզանէր։ Կր խորհէի որ, եթէ ոչ որ օդութեան ձեռք չկարկանէր այս երիտասարդին, անիկա պիտի բնկուզուէր քաղաքին մէջ։ Գիտէի թէ ի՞նչ սոսրհագոյն զիսլուածներով թափառաշրջիկներու, թիւր կր լինար և իշխան Շառքօի համար կ'ընդհամարէի բոլոր հաւանականութիւնները, մանկու այս յարգելի բայց ոչ յարգուած զատկարգին մէջ . . .։ Փախաքրցայ իրեն օդներու։ Իմ սոճիկս անրուական էր մինչեւ Պաթում տաճակի մը համար, և բազմաթիւ զրամենակներ զացի։ Շառքօին համար ձրի տաճակ մը խնդրելու Ռուժուարէն ցայց տուի օդութեան կարեւ սրութիւնը և ուժգործն մերժուեցայ։ Առաջակեցի Շառքօին որ իրեն բնկերանամ սամիկանութեան պեսին մօտ, տոճառկ մը խնդրելու համար, բայց խսովեցաւ և յայտարարեց ինձի թէ չպիտի երթար։ Ի՞նչու ։ Չէր զնուրած իր իջած մնանակին սեփականակիրաջ վարձրի, և երբ իրմէն զրամ պահանջած էին, մէկը ծեծած էր։ յեսոյ փախած էր, արդարապէն կ'ենթազրի, որ սուամիկանութիւնը իրեն շառհակարութիւն չպիտի յայտնէր, իր պարարէն խուսափած, յետոյ մարգու զարկած բլարուն համար, — մանաւանդ չէր միշեր որ

մէկ, երկու, կամ երեք թիւ չորս անգամ զարկած էր . . .

կացաթիւնը կը կնճռառէր։ Արաշեցի աշխատիլ, այնքան որ մինչեւ Պաթում ձամբարզութեան զրամք չանձի ։ Բայց, առաջ յայտնի էր թէ այդ բանը այնշաբան չափանիք կամ բնա՛ւ, որսկնեան ։ Քանի իր երկարասեւ ձամապահութեանէն եաքրը, այս Շառքօին երեկը հաղիի կերածին չտափ կամ նոյն խկ առելին կ'առած։

Այդ պահուն, սովալլակներուն արշաւանքին հետեւանքով, նաւահանգիստաներուն մէջ օրականներու սակագինը ինկած էր, և իմ սոճիկիու ութունն կուպէկն, երկուքս՝ վաթսունը կ'ուտէիւր։ Բաղ տափի, իշխանին հետ խմ հանգիստումէս առաջ, սրոշու էր երիմ երթար, և չէի ուզիր մինչեւ մինչեւ վերջը Օուչառ մնայ։ Աւրեմն սասաջարկեցի իշխան Շառքօին ինձի հետ սոքով ձամբարզի, հետեւեալ պայմանով, եթէ իրեն բնկեր մը չզանէի թիֆիխի համար, ևս ինքս պիտի սանէի զինքը, և, եթէ զանէի, իրարմէ պիտի զատուէինը։

Իշխանը ուկնարկի մը նեմաց իր նուրը կօչիկնեւ րուն, իր զիսարկին, իր տարատին վրայ, չափեց շականեց իր ժաքէթը, խորհրդանց, շատ մը հասանց, ու վերջապէս հաւանացաւ։ Եւ այսպէս մենք համբան Օուչառն Թիֆիս զայցինը։

Երբ Քէսոսն հասանք, իմ կարծիքս շինուած էր իմ բնկերիս մասին։ Միամիտ ու վայրենի էակ մըն էր ան, չափազանց քիչ զարգացած, զուարթ՝ երբ կերած ըլլար, զնամ՝ երբ անօթի էր, դրաւոր և ոչ չարկենանի մը նման։

ձամբարզութեան միջոցին, կր խօսէր ինձի կովկասէն, այս կեանքէն զար կը վարէին վրացի սեփականուէրերը, կր խօսէր անոնց խաղերէն և իրենց՝

գեղացիներու հետ աճնշած յարաբերութիւններէն։ Եր պատմութիւնները շահնեկան էին, զիրծ չէին տեսակ մը գեղեցկութիւնէ, բայց ի՞մ բնդիքիս անձր այն անդ իրեն համար, քիչ յարաբերէն երեւոյթի մը ներքիւ կ'երեւար։ Ահաւասիկ համայ մը իր պատմութիւններէն։ Հարաւաս իշխան մը ինչույք մը կուտաց իր բարեկամներուն։ Գիրնի խմացին և վրացիներանախամեծար առաջ խորափիներ կերան, ու յետոյ իշխանը իր հրատիրելոյները ախոսու հրացուց։ Զիերը թագարեցին։ Իշխանը յաւագոյնին վրայ ցատկեց ու սկսու զաշտին մէջ ; բժան ընկը ։ Եաւապուն ձի մըն էր հեծածը։ Հրատիրելոյները կը զավեխն անոր գեղիդկութիւնն ու արագաշարժութիւնը։ Իշխանը կը մնկնի երկրարդ անգամ, երբ զաշտին մէջ յանկարծ երեւան կուգայ գեղացի մը՝ ձերմակ ձիու մը վրայ, որ իշխանը կ'անցնի, որ կ'անցնի և . . . հաղարտութեալի կը խնդայ։ Իշխանը ամօթ զրաց իր կոչնականներուն առջեւ . . . Ապասիկիիորէն յօնքիրը պառակց, շարժաւայ մը գեղացին կանչեց, և, երբ անիկա մօնեցաւ, թարի հարուածալ մը զլուխը ձեզքեց, իր րէգորդէրը ձիուն ականջին մէջ ուզզեց և զայն սպանեց։ Յետոյ զնաց իշխանութեանց իր բրածը յայտաբարեց։ Զինքը առաջանակիւր աշխատութեան ցատապահեցին։

Եաւարօ կը թուի ցտիլ իշխանին վրայ։ Կը փորձամ իրեն համկցնել թէ այդ մարդը անարձան է կարեկցւութեան, բայց ան ինձի քարոզ տալու երեւոյթ կը պատասխանէ։ — Իշխաններուն թիւր քիչ բայց զեղացիներուն շատ է։ Գեղացիի մը համար պիտօք չէ իշխան մը զատապարտէ։ Ի՞նչ է զեղացի մը։ Ահաւասիկ։ — Եւ Եաւարօ ինձի ցոյց կուտաց հազին մը պատկան է իշխան մը՝ ամսզին մը պատասխան մը՝ բարախան։ Անգամ մը պատհանութիւն ունեցայ Եաւարօին հարցնելու թէ Քրիստոնութիւնը ունեցայ Եաւարօին հարցնելու թէ Անտարակոյն, պատասխաննց ուները բարձր

կը փրփրի, զալի մը աման ակսանները կը ցուցնէ և իր գեմքը կը խառնուի։ — Լոէ՛, Մաքսիմ, զաւն կովկասի կեանքը չես զիմեր, կը պշառ ինձի։

Իմ վաստերս անօպւու են իր պարզութեան զէք, և ինչ որ ինձի պայծառ կ'երեւի, ծաղրելի կը թուի անոր։ Իմ արամարանութիւնն չէր համներ իր ուզեցին, և երբ, մնե զժուարութեալը, իմ զադափարնեւրուաց գերազանց ձշշաթեան մասին յախոնի ապացուցներուի, նեզը կը զնելի զինքը, չեր շփոթեր և ինձի կ'ըսէր։ — Գնա՛ կովկաս, մնացի՛ր հոն, պիտի տեսնես որ ձշմարտութիւնը կ'ըսնէ։ Արարտո աշխարհք այզպէս կ'ընէ, ուրիմն արգան է առ։ Ինչո՞ւ համար քեզի պիտի հաւատայի, քանի որ մինչդեռ զո՞ւն ես որ կ'ըսնու թէ «ասիկա սխալ է», մինչդեռ հաղարաւոր մարգիկ կ'ըսնէ։ «ասիկա ճիշդ է»։

Ոյն առնեն, կը լուէի, համկառավ թէ անոր պէտք եր ոչ թէ խօսքեր, այդ իրոզութիւններ մասնանչել, վասն զի խելքէ անոր պանկած էր թէ՝ կեանքը, իր սերկայ ձեւին մէջ, արգար եր ու կանենան որուած։ Ես յուս կը կենայի և ինքը կը յազմանակէր, այնուահետ վասնութիւնն ունելու իր կեանքի կատարեալ ձանշապաթեան մէջ, և իմ յուսթիւնն թայլ կուտար իրեն չափազանցել իր կովկասեան կեանքի պատմութիւնները, վայրինի զեղեցկութեալը, հուրով և իր կատարութեամբ յեցան։ Այս պատմութիւնները զիս կը շահագրզուին ու կը յափշտակէին, և միեւնոյն ժամանակ կ'ըմբառացնէին զիս իրենց անզպաթեամբ, իբենց սորկութեամբը՝ զէպի հարստութիւնն եւ ուժը, բացակայութեամբը այն բանին՝ զար իւրաքանչիւր մարդու համար կ'անու աննն պարտաւորիչ բարսյական։ Անգամ մը պատհանութիւն ունեցայ Եաւարօին հարցնելու թէ Քրիստոնութիւնը ունեցայ Եաւարօին հարցնելու թէ Անտարակոյն, պատասխաննց ուները բարձր

— Անտարակոյն, պատասխաննց ուները բարձր

ցնելով, բայց երբ զի՞նքը լսու մը հարցափորձեցի, յայտնուեցաւ թէ իր զիացածր աս՛ եր միայն. «Յիշուաւ անունով մէկը զարսթիւն ունեցած էր, որ պատամբած էր հրէաներուն օրէնքին զէմ՝ և այս պատճառավ հրէաները զայն խաչը հանեցին»: Բայց անիկա Աստուած էր ու խաչին վրայ չմնաւ, երկինք բարձրացու ու մարզերուն տառաւ ուրիշ օրէնքներ:

— Ո՞ր օրէնքները, հարցուցի:

Եաւոք ինձի առջեցաւ ձագրածու զարմացումով մը և լսու. . .

— Գուն քրիստոնեաց ես: Լա՛ւ, ե՛ս ալ քրիստոնեայ եմ: Երկրի վրայ զրեթէ ամէն մարդ քրիստոնեաց է: Այն առնեն ի՞նչ կը հարցնեմ ինձի: Կը առնեն թէ ամէն ոք ի՞նչպէս կ'ընէ . . . : Ա՛յդ է ահա Քրիստոնի օրէնքը:

Ես յուզուեցայ և սկսայ անոր պատմել Յիսուսի կեսնքը: Նախ աշշագրութեամբ մասիկ ըրտաւ. յիսույ քիս քիչ աշշագրութիւնը ցրուեցաւ ու վիրջապէս յօրանջեց: Տեսնելով որ իր սիրաը ինձի չէր լսեր, վիրասին իր միաքին զիմում ըրբի: Խօսեցայ այն տառաւերութիւններուն մասին զօր կարելի է քաղել զթութենէն, զիստ թենէն, արգարութենէն, — տառաւերութիւններու և՝ միմիւն յն տառաւերութիւններու վրայ լուսեցայ:

— Ան որ զօրաւոր է, իր ձեռքավր օրէնքը կը հաստատէ: Անոր սորիկեցներու բան չկայ, — և թէ ույն խոկ կույր րլլայ, նորէ՛ն իր ձամբան կը զանէ ան՝ պատասխանեց ինձի յարօրէն՝ իշխան Եաւոք:

Գիտէր ինքն իրեն հաւատարիմ մնալ, և ասիկա իմ յարգանքս կը զրգուէր: Բայց ան վայրենի, անշուք էր, և, մերթրնդմերթ կ'զզացի թէ տակու-

թեան կայծ մը կը բանկէր իմ մէջո՞ւ անոր զէմ: Այսու հանգերձ մեր միջին չփանակ կէտ մը զաներու յոյոր չէի կորսոցներ, — զիսին մը՝ սրաւ վրայ կարենայինք իրարու հանգիպիլ ու հանկար զիրար:

Սկսայ աւելի պարզ խօսիլ իրեն, ջանացի մօնենայ: Դիմեց իմ փորձերու և, եզրակացներով թէ կ'ընզգունէի իր զերակայութիւնը, հետզհետէ ինձի զէմ աւելի խրստ չեշտ մը տուաւ: Կը տագնապէի, տեսներով իմ փառակրուս ջախճախուելով վոչի զանաբար, իր կեանքի բմբուռումին քարէ սրամին զէմ:

Եէուժօփիր անցած էինք և կը մօնենայինք Արթմի թուներուն: Երկու օրէ ի վեր արգէն կը տեսնէինք զանոնք հարփանին վրայ: Կապաց էին անոնք և կը նմանէին ամսի թեթեւ վիրթերու: Հետուէն կը հիանցի անոնց վրայ և կ'երազէի երիմի ծովի զերքը:

Բայց իշխանը վրացերէն երգեր կ'երգէր և արրաւում էր: Մեր ամրով, զրամբ վասնած էինք և սոսկ շաներու հաւատականութիւնը չէր ներկայանար ոչ մէկ տեղ: Կը փութայինք զէսի թէոզսոփա, ուր աշխատաւթիւններ սկսուած էին, հաւահանգիստի մը շինութեան համար: Եշխանը ինձի կ'ըսէր թէ ինքն ալ պիտի աշխատէր, և թէ վասակուած զրամով ծուզով մինչեւ Պաթում պիտի երթայինք: Պաթումի մէջ շատ բարեկամներ տնելը և զիւրութեամբ ինձի պաշտօն մը պիտի զանէր . . . պահապանի կամ զանուպանի: Ուսկս կը զարնէր սրաչապան զէմքավ մը և իզուն շաշեցներով կ'ըսէր ինձի.

— Քեզի համար ազուոր կեանք մը պիտի կարգադրեմ: Ցէ՛, ցէ՛: Ուզուծիզ չտափ զինի պիտի խմես, կրցածիզ չտափ պիտիրի միս պիտի ուսմաւ: Վրացունիի մը, խչոր վրացունիի մը հետ պիտի կարգուիս, ցէ՛,

ցէ՛, ցէ՛ : Քեզի աղուոր կերակուրներ պիտի եփէ՛,  
քեզի զաւակներ, շա՛տ մը զաւակներ պիտի տայ,  
ցէ՛ ցէ՛ :

Այս «ցէ՛, ցէ՛» նո նախ զարմադումն զբառած էր,  
յևոյ սկսու զրգուել դիու, ու վերջապէս տիսուր կա-  
տազութեան մը մատնեց : Խուսիոյ մէջ, այս աղմանկը  
խոզիքը կանչելու կը ծառայէ : Կավկասի մէջ՝ հիա-  
ցում, ցաւ, հաճոյք, վիշտ կը բաղադրէ :

Ծառք մաշեցուցած էր իր շքեղ հազարուր, և իր  
կօշիկները բացուած էին մէկի տակի տեղիքէ : Քեր-  
ունի մէջ՝ ծառած էին դիմարին ու զաւազանը :  
Գլխարկին տեղ եկած էր կոտարանի պաշտօնէի էին  
զգակ մը : Երբ տաճին անզսում դայն զտու, առնկ  
աղուոր մը ականջին վրայ, ինձի հարցուց :

— Ինձի կը վայի՞ կըր, սիրո՞ւն է :

\* \* \*

Վերջապէս Խրիմ հուսանք : Անցած էինք Ախմի-  
րօփորէն և ևալթայի վրայ կ'ուզգուեինք : Ես համբ  
ուրանչոցումի մը մէջ էի զեզի գեղեցկութիւնը այս  
հրաշալի երկրի խորչին, զոր ամէն կազմէ ծավր կը  
զգուէր : Եշխաններ կը հասաչէր, կը հնձնէր, և իր  
շուրջը յուսանաւ նայուածքներ նեստուի, իր պա-  
րագ սասանարու կը փորձէր անսալոր պատվներով լի-  
ցրնել : Փորձը միշտ յաջող չէր րլլար և կ'րուր ինձի  
նեղորոտութեամբ :

— Եթէ ասիկո ինձի զպելու բլար, ի՞նչպէս  
տեկի հեռուն պիտի երթամ, հէ՛, չըսի՞ս :

Աշխատելու կարելիութիւնը չէր ներկայա-  
նար, և հինգ կրտա չունենալով հայ զներու համար,  
կը սնանէինք սրուզներով և տարագայի յայսերով : Աւ-  
շխան Ծառք կ'ոկուր արդէն երեսին տալ իմ

ծառութիւնս և նախաձեսնութեան սրակասու : Տաժա-  
նելի կը զանար, բայց ինչ որ զիս ամէնէն տեկի կը  
զրցուէր, այն պատմութիւններն էին, զոր կ'րուր իր  
արաւկարգ ախորժակին մասին : Կը պատահէր որ,  
երեք շիշ զինխով սոսպուած որդուիկ զանուկում մը  
կէս օրուան նախաձաշը բնելի յևոյ, կրնար, ժամը  
երկու քին, իրրեւ ձաշ տակի տառաց ջանքի՛ երեք  
պնակ տպուր, ամբողջ պատկի մը բրինձով և փուած  
ոչխարի միս, անազին քանակութեամբ միս, ամէն  
տեսակ կոմիտասն կերակուրներ, և այս բոլորին  
վրայ, խմել չափէն տեկի : Օրերով կը խօսէր ինձի  
իր ձաշակներուն և իր սրավայնամուրութեան ձանու-  
թաթիւններուն վրայ, կը ձառէր, լեզուն շաշեցնե-  
րով, աչքերը բացափառ, ակունները սուր և կճոտուն,  
շնչելով ու ազմուկով կլլելով իր սովալլաւկի շողիք-  
ները, որ տառաօրէն կը ցայտէին իր պիրճախօս շրբ-  
թանքներէն : Այն տան ինձի կը ներշնչէր զգուանք  
մը՝ զոր զժուարաւ կրնայի ծածկել իրմէն :

Օր մը, եալթափ շրջականները, վարձուեցայ պրա-  
զասու պարակով մը յօնելու, կանխաւ տոի օրականս  
և ամբողջ այդ զրամով գնեցի միս ու հաց : Երբ  
զնածներու բերի, պարտփասնը կանչեղ զիս, անոր  
մօս զացի, ուտեսունները ձգելով Շարքօին, որ մէր-  
ժամ էր աշխատի՛ զիսի ցաւ պատրուակելով : Մէկ  
ժամէն վերագարձայ ու կրցայ սառզել թէ Ծառք  
չէր չափագանցած իր ախորժակի մասին : Գնածէո՞  
փշանքը մը բան մը չէր մնացած : Բարի ընկերի  
զործ մը չէր բրածը, բայց լուցի, իմ զժրախտու-  
թեանս համար, ինչպէս պիտի հանկցուի յևոյ :

Ծառք նկատեց իմ լութիւնս և իր ուզածին  
ովէս շահագործեց զայն : Այդ թուականէն սկսած,  
զարմանալիօրէն ծիծաղելի բան մը երեւան եկաւ : Ես  
կ'աշխատէի, և ան, զանազան պատրուակներու ներ-  
քեւ մերժելով աշխատութիւնը, կ'ուտէր, կը քնա-



նար և զիս կը քաշքչը : Ես թօրմիոյի աշակերտ մը չեմ : Ինձի ծաղրելի և ախուր կը թռէր, ահանել այս կարշնեղ մանչը, որ ինձի կը նացէր անցագորէն, երբ աշխատանքն եռքը յոդնած՝ իր մօտ կ'երթայի շուքի մը անկիւնը : Բայց ինչ որ աւելի ծաղրելի էր և աւելի տխուր, առ' էր թէ՝ անկեա զիս կը ծաղրէր աշխատանքը համար : Կը ծաղրէր, վասն զի ինքն ալ սորցեր էր մուրալ և ևս իր աչքին անկենդան կոճզ մըն էի : Ակիզիները, երբ մուրացած էր, իմ առջեւս կը նեղուէր, բայց յետոյ, երբ թաթար զիւղի մը մօնացանք, իր պատրաստութիւնները իմ աչքերուս առջեւ : Գտաւզանի մը կը կրթնէր և սրոնքին մէկը կը քաշքչէր, իրեւ թէ զաւ ունենար, յազ զիանալով թէ կծծի թաթարները՝ բան չպատի տային հումկու երխասարդի մը զինցայ իրեն հետ, առացուցաներով բրածին ամօթը . . . : Անիկա կը ինդար : — Աշխատի չեմ զիտեր, կը պատասխանէր ինձի, կարձ մը :

Մանրախնայութեամբ կուտային անոր : Այն առեն կ'սկսէր տանջուիլ : Եւրաքանչիւր օր ինձի համար ճամրոն աւելի՛ կը զժուարանար և իմ յարարեասթիւններս Շառքօին հետ աւելի՝ առանելի կը զառնային : Հիմա անկուչորէն կը պահանջէր որ պահէի պահորանէի զինքր :

— Դուն ևս որ զիս կը տանիս կար, տա՛ր աւրեմն նայիմ : Միթէ ևս այսքան երկար ճամրայ մը պիտի կրնա՞մ քալել : Սորված չեմ : Այս պատճառով կրնամ մեռնիլ : Ինչո՞ւ կը տառապեցնես զիս, ինչո՞ւ զիս մեռցնել կ'ուզես : Ի՞նչ պիտի պատահի երբ մեռնիմ : Մայրս ոլիտի լայ, հայրս ոլիտի լայ, իմ ընկերներս պիտի լան : Այս որքա՞ն արցունք պիտի թափուի :

Ոսոնց անհամրերութեան մարիկ կ'ընէի այս ճառակը : Աւզեզիս մէջ արտակարդ մասձում մը կ'սկսէր

ասհիլ, և բոլոր ասոնց հանգուրժել կուտար ինձի : Երդեմն, երբ կը քնանար, անոր քովր կը նոսէի և զիտերով իր հանգարտ ու անշարժ զէմքը, կը կրկնէի ինքնին, իրեւ թէ սկսէի բան մը զաշակել :

«Իմ բնկերս . . . իմ բնկերս . . . .»

Եւ, աւզեզիս մէջ սա մթին զարտփարը կ'արթընար երդեմն թէ, Շառքո իր իրաւուքը զարձազրած կ'րլար միայն, ինձմէ պահանջնելով, այդքան վասահութեամբ ու կամքով, որ օդնեմ իրեն և հոգածութիւն ունենամ իր մասին : Այս պահանջումին մէջ նկարագիր, աւք կար : Ասիկա կը նուածէր զիս, և անզի կուտայի անոր, ու կ'ուսումնասիրէի զայն, զիտերով իր բարանչիւր սարսուոր իր զիմազծութեան, ջանարով աչքի առջեւ բրել թէ ուր պիտի կանդ առնէր՝ օսոր անձնաւորութեան մը վրայ իր այս սոնձզութեան մէջ : Անիկա՝ ինքզինը յատ լաւ կը զզար : Կ'երգէր, կը քնանար և զիս կը ծաղրէր առզամ առեն : Երդեմն կը պատահէր որ մէկ կամ երկու օրի համար կը բաժնաւէինք իրարմէ, ու առրներ կոզմեր կ'երթայինք : Զինքը կը պարենաւորէի հացավ ու զրամավ, երբ ունենայի, և կ'ըսէի թէ ուր պէտք էր սովորէր ինձի : Երբոր զանէինք զիրար, ինքը, որ զիս աշխատանթեամբ ու արհամարհանքով ձկած էր, արախ զուարթ ինձի կը հանդիպէր, յաղթականորէն, և միշտ ինձի կ'ըսէր խնդարով : — Կը խորհէի թէ միամբնակ առած քալած էիր, և թէ զիս լքած էիր, հա՛, հա՛, հա՛ :

Անոր ուսելիք կուտայի, կը խօսէի առած զեղեցիկ քաղաքներուս մասին, և, անզամ մը, Պազէսէկը մասին Բաշքինէն քանի մը սոզ ստանաւոր մէջ բերի : Անոնք ո՛չ մէկ առաւորութիւն չըրին իր վրայ :

— Հէ՛, ստանաւորներ . . . : Երզեր պէտք են, չէ

թէ սասանուարներ։ Ես կը ճանչնայի մարդ մը, վրացի  
մը, Մամօ Ազիսամա, որ երգ երգել զիտեր։ Ե՞սչ  
երգեր։ Երբ կ'երգեր ան, ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Եւ ուժով,  
շա՛մ ուժով կ'երգեր ան, իրրեւ թէ կոկորզին մէջ  
զաշոյն մը զարձնեին . . . : Թրին մէկը սպանդոկտոր  
մը սպաննեց ու Սփոկերիս զրկուեցաւ։

Իմ վերապարհներէս խորաքանչիւրէն յետոյ, իր  
համարումին մէջ մի՛շտ տուելի վար կ'իյնայի և առ  
բանը չէր կրնար ինչ ծածկել։

Մեր զործերը լու չէին երթար։ Հազիւ կորելի  
կ'րիար ինծի՝ շարտմական սուպիր մը սուպիտիւնին  
վաստիի, և առ ալ լուսկանարար շատ անրաւական եր  
երկու հողի համբար։ Շառքօի տառձ սղործութիւն  
ներք մեզի որ և է խնայողութիւն չէին ընել տար։  
Իր սոսանքար պղամիկ խորխորաս մըն էր, որ ամեն բան  
կը կլլէր, — խաղող, սեխ, աղի ձուկ, հաց, չոր  
կը կլլէր, — և այս խորխորար կը թուէր ժամանա  
կին հետ լայննալ և անրինդնատ պահանջել աւելի շատ  
ընդաներ։ Շառքօ վիս կ'սափեր թողութ իրիմը, իրաւ  
ռանդր բանլով թէ արդէն աշունը եկած էր և ճամբան  
վիս երկար էր։ Համաձայնեցայ։ Բաց ասոի, Խրիմի  
այս մասը երկրախուզած էի արդէն, և մեկնեցանք  
գէսի թէնողախա, յուսալով թէ վերջապէս հան պիտի  
շահէինք այն դրամը՝ զոր միշտ չունէինք։ Վերսովին  
պէտք եղաւ սրուցով ու սպազայի յոյներով  
անանիլ։

Հէ՛զ սպազայ։ Զափէն աւելի սպասուելով  
սպասուելով, զրկիլ, իր բորբ հմայքը կը կորսնցնէ  
ան երբ ներկային կը վերացաւ։

Գրէթէ քառն վերաս ճամբան՝ Ալբաշթան անցած  
րիալով, զիշերը կանգ տոփիք։ Հա՛սկեցի Շառքօն  
հանելի ծափեզերքին, այս ճամբան աւելի երկար էր,  
կ'ուզիի ծափուն օգը շնչել։ Կրտկ վասնցինք ու քովր

պառկեցանք։ Իրիկնամաւար հրաշտպիզ էր։ Շովր,  
մութ կանանչ, մերներքեւը ժայռերուն զէմ կը բաղ-  
խէր, կապուտակ երկինքը լուս կը կրնար յաղթա-  
կանորէն մեր զիտուն վերեւ, և մեր շուրջը յաշիկ կը  
խարշափէին խնկանու մացառաւաներն ու ծառերը։  
Լուսինը կը ծագէր։ Սոսիներա քիշու սաղարթներէն  
կ'իյնացին սառերներ, ու քարերուն վրայ կը մա-  
զլցէին։ Աւգունորէն ու թափով թոչուն մը կ'երգէր։  
Իր արծաթանչիւն կրկակները կը թափէին օգին մէջ  
արիակներուն քաղցր ու զգուալ արմուկայր լիցուն։  
Եւ երբ թոչունը լուց, միջատի մը ջզուա «քահքրօի»ն  
լուսեցաւ։ Կրակը զուարթօրէն կը չաղազար և իր բացը  
կը թուէր րիալ զելին ու կարմիր ծաղիկներու մնձ  
փառնջ մը։ Ահ ալ կը յարուցանէր սառերներ, որ  
խնդութեամբ կը պարէին մեր շուրջը, իրին թէ  
իրենց աշխաւժութիւնը զուցալը ին, լուսի յամբ  
սառերներուն տաջիւ։ Օգին մէջ երբեմն արտակարգ  
ձայններ կը նշչէին։ Զրեղէն լայն հորիզոննը ամայի  
էր, երկինքը անսալզ, և, երկիրն եղերքը, ինքզինքն  
կ'զգացի զիտու Անհունը, այս կախարզիչ տակց-  
ծուածը . . . : Գիշերուան վիճակու զիգեղլու թենէն  
արբախ, զայներու, վանկիրու, և բարձունքներու։  
Հրաշալի ներգաջնակրութեան մը մէջ կը հարէի, օգոս-  
տափառ ներկայալինեան մը վիճերաս զրացումը հոգին  
կը լիցնէր, և սիրու կը զագրէր բարսիւի, այն-  
քա՞ն մնձ էր իմ ասքերա ու բախութիւնու։

Յանկարձ Շառքօ սկսաւ խնդալէն մարիլ։

Հա՛մ, հա՛մ, հա՛մ, ի'նչ տիսամբ կերպարանք ու-  
նիս։ Կոստարեալ սչխոր մը, հա՛մ, հա՛մ, հա՛մ։

Անարկեցայ, իրին թէ շանթը պայթած րիալը  
զիտուն վերեւ։ Բացց տափկա անկից աւելի զէշ էր։  
Այս՝ թերեւս ծիծաղիկ՝ բացց որբա՛ն հուասացու-  
ցիչ էր։ Իսրը, Շառքօն, լալու տառիձան կը խրն-

թէ սոսնաւորներ։ Ես կը ձանչնայի մարդ մը, վրացի մը, Մաթօ Եկեղեցի, որ երդ երգել զիամբ։ Ի՞նչ երգեր։ Երբ կ'երգեր ան, ա՞յ, ա՞յ, ա՞յ։ Եւ ուժով, շա՛տ ուժով կ'երգեր ան, իրեւ թէ կոկորդին մէջ դաշոյն մը զարձնին։ Թրին մէկը սոսնովապետ մը սովաննեց ու Սխորիս զրկուեցաւ։

Իմ վերագարձներես խրաքանչիւրէն յետոյ, իր համարումին մէջ մի՛շու աւելի վար կ'իշնայի և այդ բանի չէր կրնար ինը ծածկել։

Մեր զործերը լու չէին երթար։ Հազիւ կարելի կ'ըլլար ինձի՝ շարաթիւկան սուպիր մը սուպիւկու վասակից, և առ ալ ընականարար շատ անրաւական էր երկու հոգիի համար։ Շառօրի առած սոսրմութիւնները մնացի որ և է խնայողութիւն չէին ընել առար։ Իր սոսմորար պղտոկի խորխորառ մըն էր, որ առնէն բան կը կլլէր, — խաղող, սեխ, աղի ձուկ, հաց, չոր սպառգ, — և այս խորխորառը կը թուէր ժամանակին նետ լայննաւ և անրնդհատ պահանջել աւելի շատ բնծաններ։ Շառօր զիս կ'սախողէր թողուն իրմիր, իրաւամիր ըսկոսի թէ արդէն աշունը եկած էր և ձամրան զես երկար էր։ Համաձայննեցայ։ Բաց ասափ, Խրիմի այս մասը երկրախուզած էի արգէն, և մեկնացնք զէպի թէ սողոսիա, յուսալով թէ վերջապէս հնն պիտի շահէինը այն զրամբ՝ զրո միշտ չունէինը։ Վերստին պէտք եղաւ սրասովներով ու ատագայի յոյսերով սիանիի։

Չէ՛ղ սպազայ։ Զափէն աւելի սպասուեր՝ պազառելով, զրիթէ իր բոլոր հմայքը կը կորացնէ ան՝ երբ ներկային կը վերածուի։

Գրէթէ քառն վերաս ձամրայ՝ Ալուշթան անցած րիմարք, զիշերը կանգ սոխնը։ Հա՛սկեցի Շառօրն հետեւի ծովեղերքին, այս ձամրան աւելի երկար էր, կ'ոզէի ծովուն օղը չնչել։ Կրակ վասեցինք ու քար

պատկեցանք։ Իրիկնամուար հրաշտակէղ էր։ Ծոյք, մութ կանանչ, մեր ներքեւը ժայռերուն զէմ կը բաղխէր, կապուաակ երկինքը լուս կը կենար յաղթականորէն մեր զիխուն վերեւ, և մեր շուրջը յուշիկ կը խարշամիին խնկահոտ մացառուներն ու ծաւերը։ Լուսինը կը ծագէր։ Սոսիներու քիչսու սազարթներէն կ'իշնացին սոսւերներ, ու քարիսան վրայ կը մազցոցէին։ Ուժգնորէն ու թափով թուչուն մը կ'երգեր։ Իր արձաթանչիւն կրկակները կը թափէին օղին մէջ՝ արեակներուն քաղցր ու զգուաղ արմուկովը յեցուն։ Եւ երբ թուչունը լուց, միջամի մը ջզուա «քաֆքրափ» լուսեցաւ։ Կրակը զուարթորէն կը շոզչոզար և իր բոցը կը թուէր ըլլալ զելին ու կարմիր ծաղիկներու մնձ փունջ մը։ Ան ալ կը յարուցանէր սոսւերներ, որ խնդութեամբ կը պարէին մեր շուրջը, իրքեւ թէ իրենց աշխաւամթիւնը զայցազրէին, լուսնի յամբ սոսւերներուն առջեւ։ Օղին մէջ երրիմն արտակարգ ձայներ կը հնչէին։ Զրեղէն յայն հորիզոնը ամայի էր, երկինքը անսանգ, և, երկրին եկերըր, ինքինքն կ'զզայի զիանը Անհանը, այս կախարդիչ առեզծուածքներ։ Գիշերուան վիճակու զեզեղիւն թիւնէն արբշիս, զոյնիրու, զանկիրու, և բութունքներու հրաշալի ներկանակութեան մը մէջ կը հայէի, զոնսափառ ներկայութեան մը վեհ կը զայնը, այս կրապէր բայցնէր, և սիրաս կը զագրէր բարախուի, այն-

անկարծ Շառօր սկսաւ խնդարէն մարիւ։

— Հա՛, հա՛, հա՛, ի՞նչ տիմար կերպարներ ու նիս։ Կատարեակ սչխար մը, հա՛, հա՛, հա՛։

Անտեկիցայ, իրեւ թէ շանմիր պայթած ըլլար զիխուն վերեւ։ Բայց ասիկա անկից աւելի զէշ էր։ Այո՛, թերեւս ծիծաղելի՛ բայց որքա՞ն հուասացուցիչ էր։ Ի՞նքը, Շառօրն, լարու ասաթձան կը խրն-

զար, ևս՝ ինքզինքու պատրաստ կ'զգացի արտասուելու, որիշ զատաձառագ մը, կմկրդիս մէջ կարծես թէ քար մը կար, չէի կրնար խօսիլ և իրեն կը նայէի յիմար աչքերով, ինչ որ իր սրութեացող անդուռով զարթութիւնը կ'առեցնէր: Գետինները կը տապարակէր, փորր սեղմելով, և ևս չէի կրնար ինքզինքու փրկիլ այն անորդանքէն՝ որ ինծի եղած էր: Այդ անորդանքը սոսկալի էր, և այն հայուազիւս անձները, որ, կը յուսած թէ զայն պիտի համկնան, — իրենք այ անցած ըլլալով նմանորդինակ՝ յուզումներէ — իրենց հոգիններուն մէջ այս ծանրութեան ձնշելը պիտի զգան նորէն:

— Դազրէ՛, պոսացի, կատզած :

Սոսկաց, զորաց, այլ սովորն չկրցաւ կենալ:

Սասաթիկ ինդութէ մը բանուած էր: Այսուրը կ'ուսեցընէր, աչքերը կը խոլորէր և նորէն կը պայմիէր: Այն առեն առքի երայ ու հեռացայ իրմէն: Երկար առեն քարեցի, առանց մասձումքի, առանց գիտակցութեան, առանձնութեան և նուտասացման թունովը լցուն: Ես ամրագի ընութիւնը զրկած, էի, և անոր սիրոյ լոին յայտաբարութիւններ կ'ընելի, այն սիրոյն՝ զար պէտք է մարդ մը զգայ, երբ քիչ մը բանասուկզ է, — և ան, Շատրօփ անձին մէջ, իմ խանգամառութեանս զբայ խնդրէն ամրէր էր: Հեռաները զացած պիտի ըլլալի ընութեան, Շատրօփ և բոլոր իրերու կարգին զէմ իմ ամրաստանալրիս մէջ, եթէ արագ քայլեր չլուսէին եռեւէս:

— Մի՛ բարկանար, բատ. Շատրօփ ամօթազարտ երեսյթով, մեզմիւ ուսիս զայէլով: Կ'ալովիմէիր կը: Չէի զիտիր: Ես չեմ ալօթիր . . . :

Յանցանք զարծող տրու մը երկչոս չեշտովք կը խօսէր, և ևս, հոկտասկ լուլոր զրզաւյութիւննա, չէի կրնար չափանել իր սպորմելի գէմքր, ծիծագիլուրէն պրկուած՝ զմիմէն և չփոթութիւնն:

— Իրաւ որ այլեւս անհանգիստ ընելու չեմ քեզի: Ամենուին: — Բացասականորէն զլուիր կը շարժէր: — Կը անսնմ թէ զուն քաղցրաբարոյ ես, զուն կ'աշխատիս . . . և թէ զիս չես աշխատցներ: Աւինքիրենս կը հարցնեմ, ինչո՞ւ արգեօք . . . : Ապահովագէս անոր համար որ ոչխարի մը նման արխմար է . . . :

Ասիկա կ'ըսէր՝ զիս միմիթարերու համար, նիէ նկրզութիւն խնդրելու համար . . . : Այն առեն, բառականար, այս միմիթարութիւններէն ու չքմելզանքներէն յետոյ, ինծի կը մեար միայն երել իրեն, ո՛չ միայն անցեալ, հասր նաև գալիք յանցանքները:

Կէս ժամ եռքը խորունկ կը քնանար, և ևս նրատած կը մնացի անոր մօս, և զինքը կը զիտէի: Յանի մէջ, ամեննէն զօրաւոր մարզը ակար և անկաշտապն կը թուի, և Շատրօփթալի էր: Եր խոչոր չըթունքները կիսարաց էին և, իր բարձրացած յօնքիրուն հետ իրեն երկչոս զարմացման աղայական երեւոյթ մը կուտային: Հանդարտորէն չունչ կ'առներ, բայց երրիմն կ'երերակար ու կը խօսէր, վրացիրէն լիզուով ամերզ պարերութիւններ կ'ըսէր, արաչաւոր ու տապնաւոր: Մեր չուրչը կը տիբասկեռէր այն զայրացին հանդարտութիւննը, որմէ մարդ միշտ բան մը կ'ապանէ, և որ, եթէ տեւէր, մարդս պիտի խնդրէցրնէր իր բացարձակ խազազութեամբն ու ձայնի կտտարեալ բացակայութեամբը, ձայնը, շարժումին այս թրթուն ստուերը: Ալիքներուն անուշ արմուկը չէր համներ մինչեւ մեզի: Կը զանուէինք տեսակ մը խոսչի մէջ, պաշտամանուած՝ փշու մացաներով որ քարացած անսանի մը մամասպատ երախին կը նմանէր: Կը զիտէի Շատրօփ ու կը խորհէի: «Ան իմ ընկերս է . . . : Կընամ զինքը համ ձգել, բայց չեմ կրնոր հեռանալ իրմէն, վասն զի իր անունը ըլզէն է . . . :

Անիկա խմ ամբողջ կեանքիս ընկերն է, անիկա ինձի  
պիտի ընկերանաց մինչեւ զերեղման :

×

Թէ ոպոսիս խարեց մեր յոյսերը : Երբ հան հա-  
սանք, զրեթէ չըս հարիւր մարդիկ կային, որ  
մեզի պէս զործ կը չնասէին և պարաւորուած էին  
բաւականանալ հանգիսականի զերս՝ նաւային մեծ  
մթերանցի շինաթեան մէջ : Աշխատազներուն մէջ կը  
զանուէին թուրքեր, յայներ, վրացիներ, Ամօհնա-  
քէն, Բօլթավաէն մարզիկ, թափառաշրջիկներ, Ամօհն-  
ուրեք, քաղաքին մէջ և շրջակաները, կը ուրակացին  
շահօթիներու նուժ և ընկճուած խումբերը, և Ազովի  
ու Խրիմի բոկոտն թափառաշրջիկները զայլերու նման  
կը վազգրէին :

Մեզ ալ անօթիներու ուեկ զրին ստունկները : Մենէ  
կարելի եղած օգուար քաղցիյն : — բազմութեան մէջ,  
Շաս.քօֆ կանակէն խրցին այն բալթօն՝ զոր զնած էի  
իրեն, յետոյ խմ պարկիս փոկը կարեցին : Յայց, բանի  
մը կուիւներէ յետոյ մեր ստացուածքը մեզի վերագար-  
ձուցին, խառնիճազանձ ամրսիր մեր ու իր միջեւ հո-  
գեկան ինամութիւն մը նշմարած էր, և թափառա-  
շրջիկները պատաւոր մարդիկ են, թէն չառ զէ  
տեսակէն ստահակներ :

Երբ ազահովուեցանք թէ այնուզ ընկեր բան  
մը չունեինք և թէ կ'ագէին թումբը շինել տունց  
մեզի, այն տունն բնքդինքիս մեզազրելով մնկնե-  
ցանք զէպի Քէոջ :

Իմ ընկերս խոսաւմը պահեց, այլ եւս զիս չէր  
նկզեր, բայց չառ կը տառապէր անօթութիւնէ : Տար-  
եալի անցքին նման մինին էր ան: Գայլի նման տկ-  
առները կը կրծէր, մէկու մը ուտելիր տեսած տանին,  
և կ'ահարեկեր զիս կունել ուզած կերակութերուն:

պատմութիւններով : Ժամանակի մը ի վեր սկսած էր  
կինկերու վրայ երազիր : Նախ, անցած տանին, ցաւի  
հառաջանքներով, յետոյ միշտ ուելի յաձախ, «Արե-  
ւելքցի մարզու» անիւշտ ժամաներով : Յեսոյ ալլ-  
եւս չկրցաւ ուենիւ ոչ մի կին, վոյլի չէ թէ ի՞նչ  
տարիքայ կամ կազմաածքով բլար ան, տանց ինձի  
չնական և գործնականորէն վիլիսովարական զիտու-  
զութիւններ ընկերու մանոց մարմնին որ և է մասին  
վերաբերմամբ : Կինկերուն վրայ կը խօսէր այնքան  
ազատորէն, նիւթին մէկ ո'յնպիսի ձանաշաղու-  
թեամբր և այնքան ուզակի ուսանէտէ մը որ թքք-  
նել միայն կարելի էր ինձի համար : Անզամ մը վոր-  
ծեցի ազացուցանել իրեն թէ, կինը այնպիսի էակ մըն  
էր, զոր պարաւոր էր ամէն հայեցակէտէ իրեւն իրեն  
հառասոր նկատել, յետոյ ուենիւրով որ ոչ միայն իմ  
խօսքելս կը վիրաւորաւէր, այլ պատրաստ էր կա-  
տագորէն բոնիերու, այն նուասութեան պատճառով  
որոն զինքը կ'ենթարկէի, որոշեցի Շաս.քօֆ անօթի  
եզակ տանինը այլիւս խրատ չառ իրեն :

Ճամբայ ինկանք զէպի Քէոջ, ոչ թէ ծովեզերքէն,  
այլ տափառանէն ճամբան կարեցներու : Համար, և  
մեր պարկին մէջ միմիայն ունիւնը երեք լիովանոց  
զարիւ նկանակ մը, զոր թաթթարէ մը զնած էինք մեր  
վերջին զրամնով : Այս տխուր պատճառով, երբ Քէոջ  
հառանք, անկարազ էնիք զործ վնասերու և նոյն իսկ  
հազիւ կրնայինք ստրի վրայ ինսոր : Այն վործերը զոր  
Շաս.քօֆ կ'ընելը զիւզիրուն մէջ նաց մուրալու համար,  
ազարցիւն կը մնային : Ամէնուրեք բականականորէն  
կը պատօսիստունին մազի՝ «Զեզի պէս չառեր կան» :  
Ինչ որ՝ անհերքելի կերպազ ձչարքուն էր, իրօք, այլ  
տարին՝ ահարկու բանակութեամբ նաց ինպրազ մարզ  
կար : Հետապոն կ'երթացին, երեքէն մինչեւ քանին  
ուելի հազինոց խամբերով, կ'երթացին անսնք պար-

նին մէկահեղ, զանոնք կրկնվ կամ զանոնք քաշքչելով :  
Եւ բոլոր այս տպաքը թափանցիկ էին . իրենց կա-  
պայտ մորթին տակ՝ կարծես թէ հոսողը արխան չէր,  
այլ վատասովզ, գարշահոտ ու պղտոր հեղուկ մը . . .  
Եւ իրենց սուրուները զուրս կը ցցուէին իրենց մաշտծ  
մորթին տակէն, այնքան պիրծախօս անկիւններով  
որ, իրենց վրայ նետուած միակ ակնարկով, մարդուն  
սիրոր ծանրաթափիծ արամութեամբ կը սկզբուէր,  
ու ցաւ կ'զգար տնտանելիորէն և յուսահատօրէն :

Ասվալուկ, կիսովին մերկ, և երկար ճամբորգու-  
թենէն յոզնած այս տպաքը չէին պուար նոյն խոկ :  
Միժայն իրենց չուրջը կը նոյելին, սուր ու ու, յու-  
րաշարժ աչքերով, որ անցագօրէն կը չոզային բանջառ-  
անց մը կամ չննծուած արա մը տեսած առենինին :  
Եւ երբ իրենց ծնողքներուն նոյելին, կը թուէին  
հարցնել անոնց թէ ինչո՞ւ, ծնուծ էին զիրենք : Երբեմն  
սալլակ մը կ'անցնէր, ու անոր վրան կ'երեսկար,  
ձի մը գարելով, կմախաք նման նիշար ծեր կին մը, և  
անոր չուրջը՝ ախուր աչքերով տպու զլուխներ, որոնք  
ուրիշներա հոգերը կը զիտէին : Զին՝ սոկրատ ու-  
մաշտծ, հազիւ կը յառաջանայ, և որորմնիօրէն կը  
շարժէ իր պճուքած բաշով սրածայր զլուխոր . . . : Սայ-  
րակին չուրջը և անոր հետեւերով, մնենքը կ'երթան :  
Գլուխնին վայրահակ է, թեւերնին վակի նման կախ-  
ուած էն, աչքերնին՝ անփայլ ու շուարուն, նոյն խոկ  
տենդէ չեն չափար անոնք, ու լի են անորառում և  
մասհար վիշտով : Եւ այս բոլորը կը յառաջանայ սո-  
զարու պէս, զանգագօրէն ու լութեամբ, ուրիշներու  
հոգին վրայէն, իրեն թէ այս մարդիկը, զիրախուու-  
թեան ձեռքով կիանքըն զուրս արտաքսուած, վախ  
ունենային խանգարելու հանգարան թիւնը առեւի  
երջանիկներուն, որոնց քայլ եւրած էին . . .

Ու մենք չափին հանդիսեցանք այս տանց միշ-

ուելի թազումներուն . . . երբ սրաստնէր որ անոնցմէ  
մէկին զէմ ելուինք կոմ հոււէն հասնելինք, զրծ-  
րախաները յուշիկ երկչոսութեամբ մը կը հարցնէին  
մեղի .

— Գեղը հեռու է, բարեկամ :

Եւ երբ կը պատասխանէինք, կը հասաչէին ու-  
կը լուէին, մնզի նայելով :

Խմ բնիկերու կը զարչէր այս անյազմիւլի մրցա-  
կիցներէն, իր մարցկանութեան արշաւանքներուն  
մէջ : Եր զործարանաւորութեան կենուական ուժերուն  
պաշարը իրեն թոյլ չէր տար, հակառակ ճամբուն ցա-  
մարութեան ու սնունզի անբաւականութեան, առ-  
նել սորբուկ երեւոյթ մը միաներաւնին չափ, որոնց-  
մայ իրաւամբ կրնային պարձենալ անոնք իրեն ան-  
ուկին մէջ կատարելութիւն, և զանոնք հեռու էն  
նշանքելուն պէս՝ կ'ըսէր .

— Եորէն ։ Գետինն անցնելիքներ, ինչո՞ւ կու-  
զան : Միթէ Ռուսիան նե՞ կուզայ կը իրենց : Զեմ  
համենար : Ռուսիոյ մէջ ժողովարքը տիսմար է :

Եւ երբ իրեն կը բացարքի այն պատճառները՝ որ  
ուսու ժողովուրդը կը քչէր, անվաստնութեամբ  
զլուխոր կ'երերզնէր ու կը պատասխանէր .

— Զեմ համենար : Կարելի՞ բան է ազ . . . : Մեր  
երկիրը, Վրաստան, առանկ աւանձկաթիւներ չկան :

Քէոջ համանք ուրիշն յոզնած զազրած ու սովու-  
թակ : Անչ եր, և սիփառւեցանք զիշերը անզաւու-  
ուի այն նրականաւրջին տակ՝ որ չողենաւէն քա-  
րտի կ'երկարէր :

Առելի խոհեմութիւն էր սրահուրտի, զիտէինք  
թէ, մեր ժամանումն քիչ տառչ, Քէոջի բնակչու-  
թութեան բոլոր աւելորդ մասը, բոլոր թափառական-  
ները, քաղաքէն զուրս վանսաւած էին, և կը վախ-  
ուայինք պահականց տարուելէ : Ծոսքօի մօտ զրու-

շառելով իրեն չփերարեսպ տնօքազիր մը կրնար մեր գործը ծանրաւովէս կոճառամէ:

Բարար զիշերը, նեղացին ալիքները աղնաւորէն թրջեցին զմեզ իրենց փրփուրավ, և արշալույթին, գուրու երանք նրբակամութին տակէն, թրջած ու թնդացած, բարար օրը բարեցինք ծովեղերքին փրայ, ու ամբողջ շահածնիս տասր կոսէկ եղաւ, զար սուսցայ աւրանի մը կոնչմէն, որուն առներ սեիթի պարկ մը տարի շուկայէն:

Այժմ պէտք էր նեղացիր անշնիլ, թշամանիր երարար համար: Ո՞չ մէկ նաւախար չհամարձակիցաւ զմեզ իրեւու թիսավարով թնդաւուիլ: Ի զուր աղաչեցի, ամէնքն ալ կը կատկածէին թափառաշրջիներէն, որ տակաւին նոր յարանուած էին բազմաթիւ ու ներսական չահատակաթիւններավ, և զմեզ ալ, ո՞չ սուսց պատճառի, անոնցմէ կը զատէին:

Երիկունը, սրացեցի կոտզերավ տնօքախառաթեանս և ամբողջ աշխարհի զեմ, բաւական յանդուզն ձեռնորդ մը բնել: Երբ զիշերը փրայ հասաւ, այդ որոշ շումը գործադրեցի:

X

Գիշերը, Շառար ու ես մազմիւ մօնեցանք մարտասան նաւահանգիստն, սրուն մօս կը զանուէի՛ երեք նաւակներ, չղթացով քարափի քարէ պատին փրայ հասառառաւած օգուկներուն կապուած: Գիշերը սեփ սե էր, նոզ կար, նաւակները իրարա կը բազխէին, չղթաները կը շառաչէին...: Շղթան երերցներով, նաւակներէն մէկին օգուկը զիւրութեամբ հանցի:

Մեր միքու, նիսզ արշըն բարձրութեան մը փրայ, մարբառանս պահակ մը կը շրջապայիք, ակրաներուն մը ջէն սուրիով: Երբ մեղի մօս կանզ առնէր,

աշխառութիւնու կ'ընդհատեի, աւելորդ նախազգուշտ թիւն, վասն զի չէին ենթագրեր թէ նոն վարը, մինչեւ վիզը ջուրին մէջ մարզ մը կար, ամէն վայրէին արփեկ մը քշուելու վանզպին ենթագրած թնդինքներ: Եւ, բաց ի այդ, չղթաները անդապար կրշառաչէին, աւանդ որ ևս բան մը բաւի այդ մաքով: Շառար արգին տարածուած էր նաւակները խորը և ինծի կը փափար բան մը՝ զոր չէի կրնար յուի ալիքներու աղմուկին մէջ: Վերջապէս օրուկը ձևոք անցուցի...: Ալիք մը տառ ու մէկ անդամէն՝ ծովեղերքին բարձրաթիւ մնիր հնուն ննաեց մերնուակը, որուն չղթային շարուած էի և քափէն կը բազայի: Յետք վեր երանք կը բարձրանար, զառ կին ննուած, մնիրթ ընդ մնիրթ կ'անիրեւութեանար, ցատ կին ննու ջուրերուն մէջ թազուերով, յանայ կը բարձրանար շատ վեր, և պօսալով զբեթէ վրաս կ'ինար: Թրանեցի զինքը սրունքները կապեւ բազմոցին, — ինչ որ ինքնին պարտաւորացաւ բնել, — և չառալ, եթէ չէր ուղեր որ սրանկը զինքը լուկը: Անմիջապէս ձայնը կարեց: Եր զէմքին անզը՝ ձերմակ արաս մը կը տեսնէի: Միշտ զէկիր ձեռքն էր: Ժամանակ չանելինք զեռ փոխելու, և մտքերնուու չէինք անդրներ նաւակներն մէջ մնիր բանած ուղերը թողելու: Իրեն կը պօսայի իր բնեկիքը, և ինքը շառափ հասկնարավ, նին նուասափի մը աղանդութեամբը կը շարժէր: Այն տափառակները, որ իրոււ թի կը ծառաչէին, ոչինչ օգտակարութիւն մը տնելին ինծի համար, ու ձեռքից ձեզքրանէ արփէ բանի չէին ծառայեր: Հոգի կը փէտը ցատ կին զէմ ու չէի հետամներ պիտույք:

Ամպերը կը թոչէին, զառանցանքավ կը յուղուէին, և Շառար, զէկին մօս ննուած, մնիրթ ընդ մնիրթ կ'անիրեւութեանար, ցատ կին ննու ջուրերուն մէջ թազուերով, յանայ կը բարձրանար շատ վեր, և պօսալով զբեթէ վրաս կ'ինար: Թրանեցի զինքը սրունքները կապեւ բազմոցին, — ինչ որ ինքնին պարտաւորացաւ բնել, — և չառալ, եթէ չէր ուղեր որ սրանկը զինքը լուկը: Անմիջապէս ձայնը կարեց: Եր զէմքին անզը՝ ձերմակ արաս մը կը տեսնէի: Միշտ զէկիր ձեռքն էր: Ժամանակ չանելինք զեռ փոխելու, և մտքերնուու չէինք անդրներ նաւակներն մէջ մնիր բանած ուղերը թողելու: Իրեն կը պօսայի իր բնեկիքը, և ինքը շառափ հասկնարավ, նին նուասափի մը աղանդութեամբը կը շարժէր: Այն տափառակները, որ իրոււ թի կը ծառաչէին, ոչինչ օգտակարութիւն մը տնելին ինծի համար, ու ձեռքից ձեզքրանէ արփէ բանի չէին ծառայեր: Հոգի կը փէտը ցատ կին զէմ ու չէի հետամներ պիտույք:

թէ ու որ քշուած էինք, ջանալով միայն չբանցքին լոյնքին ուզգութիւնը բռնիլ: Ասիկա զիւրին էր, զատն զի Քէսչի լոյները յասակօրէն կ'երեւային: Ալիքները կուզային մեզի նայիլ նաև ակի եղերքին վրայէն, և ըարկութեամբ կը մռնչէին, իբարտ, ըաղինուով: Որքա՞ն կը յասաշանայինք զէպի ըացը, այն քա՞ն աւելի ուժին էին անոնք և աղմկա:

Զարհուքի մռնչիւն մըն էր որ միարն ու հոգին կը ճիբնասացնէր . . . : Եւ նաև ակը միշտ աւելի տրագ կը քշուէր, շատ զմուարաւ կարելի էր ուզուած ուզգութիւնը պահիլ: Անզանզներուն մէջ կ'անեւ թեւութանայինք և ջրեղին թաներու վրայ կը ըարձրանայինք: Գիշերը միշտ աւելի ուս էր և ամպերը՝ աւելի՛ ցած: Լայները, մեր հաներ, սոսուերին մէջ կ'աներեւութանային, և այն ասեն ևս վախ զգացի: Կը թուէր թէ այս կատարած ջուրի գանդուածը սահման չանչնէր: Աչի՞նչ չէր երեւար բացի ալիքները որ խուարին կը թուչէին նաև ակը զիմուորիլ: Մէծ աղմուկով խլեցին անոնք բանած աստիտիներէն մէկը: Ես ալ միւսը նաև ակին խորը նեսեցի և երկու ձեռք քերով եղերքները բանեցի: Իւրաքանչիւր անզամ որ ողին մէջ կը ցատքէինք, Շաորօ վայրինի ապաշ զակ մը լսելի կ'ընէր: Խնքդինքը ողորմելի և ակար կ'զգացի այս աւելին մէջ, չըջապատուած կատաղի ասրբէն ու մազպահն եղած իր ապաղամէն: Ապաշ ու ցուրտ արածութեամբ նայեցայ, և ահասմա՞ իր միօրինակութեամն մէջ ահարկու էր: — ամէնուրիք, ալիքներ միայն սպիտակորակ կատարներով, որ կը ողացթէին աղի ջրցայներով, և ամպերը, շուրջու, թահնը, փերթ փերթ, իրենք ալ ալիքները: նման: Մէկ րան միայն կ'ըմբանէի: ամէն ինչ որ աղի կ'ուշէ րան միայն կ'ըմբանէի: ալիքները միայն աղի կ'ուշէ րան միայն վրայ կ'ըմբանէի: Ամբաղի կ'ըմբանէի: Ալիքները աղմակով զիմիս վրայէն կը թուչէին, և զան ու աղի ջուրը կը կլլէի: Զուրը կը թինար ականչներուն, քթիս ու բերնիս մէջ . . . : Ամբաղի պարանին վաթթուած, ջուրէն զուրս կ'եւնէի ու անոր մէջ կը խորասուզուէի, զրխով զարնուերով տախտակներուն, և զգեստը նեսած ըլլարով նաև ակի ողնախային վրայ, կը ջանայի վրան ցատաւ, կել: Եմ բազմաթիւ փորձերէն մին յաջողիցաւ, նաւաւն վրան աշտանակեցի և անմիջապէս նշմարեցի Շաորօն:

մասնաւմով որ այս զօրութիւնը ի՞ն քզինքը կը ըրունէր և չէր ուզեր սանձարձակ տարածութիւ: Մահը անխառափիլի էր: Բայց անհրաժեշտ էր զիմուկալել այս անայլայլ օրէնքը, որ ամէն ինչ կը հարթէ, այլապէս՝ անիկա չափազանց բիբա եղած պիտի ըլլար: Եթէ պարաւուրուած ըլլարի ողջ այրիլ կամ ձահճիք մը մէջ խրիլ, պիտի ընտրէի կրակը, անիկա աւելի պատշաճ է:

• • • • • • • • • • • • • • •  
— Ապագասա մը պարզենք, ապագակեց Շաորօ:  
— Ո՞ւր է ապագասար, հարցուցի:  
— Իմ բալթուն . . . :  
— Հո՞ս նետէ զայն, զէկը մի թորուր:  
Շաորօ լոին շարժեցաւ զուկին վրայ:  
— Ա՞ս:

Ինձի նետեց իր բալթուն: Նաւակին խարը սպառը, մէծ զմուարութեամբ տախտակ մը եւս բրցուցի, ամուր հապաւախին թիւին մէջ անցաւցի զայն, բազմոցին զէմ հաստատեցի և առքերաս բանեցի: Հազի թէ միւս թիւը ու քաննցքը բանած էր, և ահմ' անսպասելի բան մը ուզի ունեցաւ . . . : Տարօրինապէս վեր ցատքեցինք, յասոյ վար զահավիթեցանք և ինք զինք ջուրին մէջ զայց, մէկ ձեռքս բալթուն, միւս ձեռքով կառչած այն պարանին որ զուրսէն նաւակը կը չըջապատէր: Ալիքները աղմակով զիմիս վրայէն կը թուչէին, և զան ու աղի ջուրը կը կլլէի: Զուրը կը թինար ականչներուն, քթիս ու բերնիս մէջ . . . : Ամբաղի պարանին վաթթուած, ջուրէն զուրս կ'եւնէի ու անոր մէջ կը խորասուզուէի, զրխով զարնուերով տախտակներուն, և զգեստը նեսած ըլլարով նաև ակի ողնախային վրայ, կը ջանայի վրան ցատաւ, կել: Եմ բազմաթիւ փորձերէն մին յաջողիցաւ, նաւաւն վրան աշտանակեցի և անմիջապէս նշմարեցի Շաորօն:

որ ջուրին մէջ կր տապալելիք, պլրուելով այն պարանունքուն՝ զար և թողած էիք Աստվածակին շրջանոր կ'ընեին, եղերքին վրայ հաւատ առ առ օգակներէն անցուած :

— Ո՞զ ես, պատացի անոր :

Այդ վայրկեանին ջուրին վրայ ցանկեց ու ինքն ալ նաւակին վրայ ինկաւ : Զայն բնովունեցի, և ինք զինքնիս իրաւու դէմ գառնը երես երեսի : Աղասի վայրին վրայ էիք, ձի հնձածի նման, ոտքերս պարանունքուն վրայ, ինչպէս առավանդակներու մէջ, բայց ասիկա ապահով չէր, առաջին ալիքը կրնար . ձգել աստ ինձի թմթամբ : Շառք ծունդերուս կառչեցաւ . զրխովք կուրծքին կր վարնուէր : Ամբողջ մարմնովք կր զագար և կ'զզայի թէ, կզակները կր շարժէին : Պէտք էր զարծել : Աղասիայր նոր իւզագոծուածի նման լուրծուն էր : Բայ Շառքին ջուրին մէջ իշնել և մէկ կողմէն բանուած կ'ենալ պարաններէն, մինչզես միւս կողմէ ես ալ միեւնայն բանը պիտի ընէի : Երբեւ պատասխան, սկսաւ զիխութիւն կարծքը Ալիքները, իրենց վայրինի պարին մէջ, միւր վրայէն կ'սուսաւուին ու հազիւ ինքզինքնիւ կր բանէինք : Պարանը սասկալի կերպով սուքերէն մէկը կր կործը : Աչքերնուս սատծին չափ հեռաւ պատթան մը վրայ ձնունդ կ'առնեին ջուրի անհուն իրաներ, ու անմիջապէս շառացինով կ'անհետանային :

Հրամանու կրկնեցի Շառքին, բայց այս անզար աւելի՛ տիբարար : Աւրիշ բան չրաւու բժիշ աւելի՛ ու մէկորէն զիխովք կուրծքին վարնուէր : Կորանցներու ժամանակ չկար : Մէկիկ մէկիկ իր երկու բազուկները ինչ բաժնեցի և զայն ջուրին մէջ հրեցի, ջանարով որ պարանները ձեռքերուն կառչեցնեմ : Եւ հոս պատահեցաւ բան մը՝ որ ամէն բան, աւելի վարհութեցուց զիս այս անարկու զիշերուան մէջ :

— Զիս կր խեղզե՞ս կար, հեծեց Շառքօ, ու երես նայեցաւ նշտակի :

Յիբանի անսպասելի էր ասիկա : Սարսափելի էր իր հարցումը, աւելի՛ եւս սպասափելի՛ էր ձայնը, որուն մէջ կար վիճերստ համակերպութիւն մը, չնորանկալութեան երկչոս խնդրանք մը, ու վիրջին հաւաչանքը էսկի մը՝ որ ամէն յայտ կորսնցուցած է մահազոյժ վախճանէ մը խուսափելու : Բայց շատ աւելի սպասափելի էին աչքերը, այն մահացու կերպով որքայն թթած դէմքին վրայ, երեն պատացի :

— Աւելի՛ ուժով բանէ ինքզինքով : Եւ ևս ինքս ալ ջուրին մէջ իջայ, պարանէն բոնելով : Առքովս բանի մը զարնուեցայ, և, առաջին վայրկեաննին, ցաւը արգիլեց ինձի որ և է բան հասկնալէ : Յետոյ սակայն հասկցայ : Իմ մէջո չերմ զգացողութիւն մը բոնկիցաւ . արրշիս էի, ու աւելի քան երեկո զօրուաւոր կ'զզայի ինքզինքու . . . :

— Երկի՛ր, զայցի :

Թերեւս մնձ նաւարկուները նոր երկիրներ երբ կր զանին, ինչ աւելի հսանդով կ'ազազակն այդ բառը, բայց կր կասկածիմ թէ կարենան աւելի ուժովին ավաղակել զայն : Շառքօ մնչեց ու մնաք ջուրը նկատեցանք : Բայց մեր հսանդը մարեցաւ, ջուրը տակաւին մինչեւ մեր կուրծքը կուգար, և ո՛չ ուրեք ծովիզերքին նշանը չեր երենար : Ալիքները աւելի ակար էին ու չեին սասասանը, և միւր վրայէն ծուրեն կր թաւալէին : Բարեբախտաբար նաւակը թափած չէի : Շառքօ և ես երկու կողմը անցանք, և ազատութեան պարաններէն բանելով, յառաջացանք զգացութեամբ, ասանց զիսնալու թէ ուր, առաջնորդելով նաւակը, զոր իր կանոնաւոր զիրքին մէջ զրած էինք :

Շառքօ բան մը կր մրմնար ու կր խնդար : Ես,

մոահով, շուրջերնիս կր նայէի: Խաւար էր: Մեր եսեւը ու մեր առջին՝ ալիքներուն ազմուկը աւելի սասափէ էր, մեր առջեւը ու գէպի ձախ՝ աւելի տկար: Դէպի ձախ ուղղուեցանք: Գետինը հասաւասուն, աւագուտ, բայց անհարթ էր: Երբեմն երբեմն այ յատակին չէինք դպչեր ու սրանքներով կր լսացինք, ձևով նաւակը բանած: Աւրիշ անդամ ջուրը մընչեւ ծունկերնիս էր: Խոր անգիրը, Շառք կր հեծէր ու ես կր զալլզայի սարսափէ: Եւ, յանկարծ, — ո՞հ, փրկութիւն, — մեր առջեւ բարեր փայլեցան:

Շառք ամբազչ ուժով սունաց, բայց ես կատարելապէս կր լիշէի թէ նուակը մաքախոյզներուն կր պատկանէր, և զայդ լիշեցացի իրեն: Շառք լսեց, բայց քանի մը երկվայրկեան յետոյ, իր հեծելուուրները թնդացին: Զերցայ զինքը հանդարանցնել, այդ բանը բնելու համար պէտք եղած ը ունեի:

Զուրը հնազնեալ կր նուազէր, մինչև ծունկերնիս իջոծ էր, յետոյ մինչեւ պէնչեն բները, յետոյ ա՛լ բնու: Շառք և ես միշտ կր քաշէինք նուակը, փերջապէս ուժերնիս հատա, ու թողացինք զայն: Տեսակ մը սեւ կոճզ ձամբանիս կր զայէր: Անոր վրայէն վեր Արտանը ու սարերնուու վրայ ինկանք վշտ խոսի մը վրայ: Ասիկս յաւայի ու անփոքներու էր երկրին կողմէն: բայց ուշագրամթիւն չըրենք ու վազեցինք զէպի կրակը: Մենէ մէկ վերսթ հետոն էր ան ու իր զուարթ բոցերը կր թուէին մնզի խնդայ, իրեւ թէ մնզ հրւասիրեւա, համար, ստուերը չարաշուրքորէն անոնց շուրջը կ'երերակար:

×

... Երեք ահապին թաւամազ շաւներ կտուր երան միւութեան մէջէն ու մեր վրայ յարձակեցան: Շառք, որ ջամագորէն միշտ հեծկուացած էր, ահարկու աղազակ

մը արձակեց ու զետին ինկաւ: Շաւներուն զէմ նետեցի թրջած բարթօն ու խոնարհեցայ, քար մը կամ կամ զաւազան մը վնասերով: Գետինը բան մը չկար, միայն խոսր ձեռքերս կր կձէր: Շաւները ամէնը մէշէին մեր վրայ կր յարձակէին: Ամրոզջ ուժովս սուրցի, երկու մասներս բերնիս մէջ: Այն առեն բաժնուեցան անոնք և բացի մարզոց քայլեր, որ վազելով կուզային:

Քանի մը վայրկեանէն կրակին մօնէինք, մուշտակները զուրս զարձած ոչխարի մարթէ հազուսամայ չորս մարդերէ բազկացով շրջանակի մը մէջ: Անոնք լուս կր կենացին, շեշտակի ու անվասանութեամբ մնզի կր նայէին չու կ'ունկնողրէին իմ պատմաթեանս:

Ասոնցմէ երկուքը զետինը նոտած էին, ու կր ծխէին մուխի առաջ զարդներ արձակերով: Աւրիշ մը, խոչոր, թանձը սեւ մօրուքով ու քօզաքի բարձր զատկով, մեր եսեւը կր կենար, զաւազուի մը յիշուած, որուն խոչոր զունզը կարտած արմատ մըն էր: Զորրոզը, խարանաչ երիտասարդ մանչտակ մը, կ'ողնէր հանուելու Շառքի որ կուրար: Անոնցմէ իւրաքանչիւրէն ոչ հետոն կր հանգչէին իրենց ամուր ցուպերը: Մենէ քիչ մը հետոն, միծ տարածութեան մը վրայ, երկիրը ծածկուած էր զորչ ու զուլայ զուլայ թանձը խոսով մը, որ կր նմաներ զիւրանայ զարդնանացին ձիւնի: Միայն, երկար առեն և ուշագրամթեամբ զիսերէ յետոյ, կարիի կ'որդար որոշել իրարու վրայ զիզաւած ոչխարներ: Քանի մը տասնեակ հազար կար անոնցմէ, զիշերուան քաւոնի ու միթութեամբ սեղուած զանզուածի մը նման որ ստուամանը կր ծածկէր: Մերթ բնդ մարթ վեհերէն կր մարէին անոնք:

Բալթօն կրակին կր չորցնէի և մարդոց ճշ նար-

տութիւնը կ'րուէի, պատմելով անոնց թէ ի՞նչ միջուցով նաւակը ձեռք տնցուցած էի :

— Այդ նաւակը ո՞ւր է, ինձի հարցուց խիստ և սպիտակափառ ձերունի մը, որ աչքերը չէր հեռացներ վրայէս :

Բայ ո՞ւր ըլլալը :

— Գնա՛ նայէ՛, Միխալ :

Միխալ, սեւամօրուս մարտը, զուպը ուսին զարկաւ ու զէպի ծովեղը քալեց :

Բալթօն չորցած էր : Շառքօ ուզեց զայն հագնի իր մերկ մարմնին վրայ, բայց ձերը ըստւ անոր,

— Կեղի՛ր: Նախ զագէ որ արիւնդ տաքնայ: Կրակին շուրջը զագէ, օ՛ն:

Ի սկզբան Շառքօ չհասկցաւ, յետոյ, մէկն ի մէկ, իր ունգէն ցատքեց և մերկ, ծայրացեղ վայշրենութեամբ պար մը սկսու: Գնդակի մը նման կրակին վրայէն կր թոչէր, ինք իր վրայ կը զառնար, սոքերը գետինը կր զարնէր, բոլոր ուժովը կը պօտար և բազուկները կր չարժէր: Խնդալէն մեռնելու տեսարան մըն էր: Մարդումէն երկուքը զետնին վրայ էր զըլտորւեէն, կոկորդալիր խնդալով, մինչզեն ձերը, անզրդուելի ու լուրջ դէմքով կը փորձէր չափով ծափ զարնէլ, Շառքօին ընկերանարւ համար, բայց չէր յաջողեր, ուշադրութեամբ կը հետևէր, զլուխը կ'հերեցնէր, պիխուրը կր չարժէր և խորունկ ձայնով մը կը դոչէր.

— Հա՛յ-հա՛յ: Հա՛յ, ասանկ: Հա՛յ, ասանկ: Հա՛յ-հա՛յ: Փր՛ց, փր՛ց:

Կրակին լուսուորուած, Շառքօ օձի մը նման կը զալարուէր, ամենէն այլազան ձեւերը կ'առնէր, մէկ սոքի վրայ կը ցատքէր, արագօրէն գետինը կը զարնէր սոքերով, և իր վայլուն մարմնուր քրափինքի լայն

կաթիլներով կը ծածկուէր: Կրակը այս կաթիլները արիւնի նման կարմիր կ'երեւցնէր:

Հիմա երեք մարդիկը չափով կը ծափէին, մինչզեւ կես ցուրաէն զողզպալով, ինքնիրենս կ'ըսէի թէ մեր արկածը պիտի կրնար զուարձացնել Քառարբերի կամ Ժիւլ Վէսնի հիազոլ մը: — Նաւարեկութիւն՝ կար, հիւրասէր բնիկներ՝ կային, ու նուև վայրենիներու պար մը՝ կրակին շուրջը . . . : Այսպէս մոածելով, մատածելով, մտահոգութեամբ ինքնին կը հարցնէի թէ արգեօք ի՞նչ պիտի ըլլար արկածին ամննէն շահեկան մակաղէպը, այսինքն վախճանը:

Շառքօ արգէն գետին նստած էր, բալթօին մէջ ոլլուած, և կ'ուսէր, ինձի նայելով իր ուս աչքերով, ուր կը վայլէր բան մը՝ որ իմ մէջս զժնդակ զզացողութիւն մը կը զրդուէր: Իր հազուատները կը չորնացին, կրակին շուրջը հոգին մէջ մխուած զաւազններէ կախուած: Ինձի ալ հաց ու ալած խոզի ձարագ սուբին:

Միխալ վերապարձաւ ու լուս նստաւ ձերուկին քով:

— Լաւ ուրի՛մն, հարցուց ձերը:

— Այսակ նաւակ մը կայ, պատասխաննց կարձ մը Միխալ:

— Ծովը չի տանիիր զայն:

— Ո՞չ:

Ամենը լսեցին և ոկան վերտանին զիս քննել:

— Լաւ ուրի՛մն, հարցուց Միխալ, մատնաւորապէս ոչ սքի ուզբելով խօսքը, հարկ է զանոնք արամանին (\*) մօտ տանիլ, թէ ուզբակի մաքսասան պաշտօնէութեան:

(\*) Քօզմ ցեղապէս :

«Ահա՛ զախճանը՝ կր կարծէի՛: Ոչ ոք չպատառ  
խանեց Միթուլին: Շառքօ կ'ուտէր ու լուս կր կե-  
նար:

— Կարելի է զանոնք արամանին... կամ մաք-  
սատան պաշտօնեանու բուն առանիլ: Որը կ'ըլլայ ըլլայ,  
աղէ՛կ է պատասխանեց ծերունին, լուսիթենէ մը  
յետոյ:

— Եթէ կառավարութենէն բան մը զազած են,  
պէտք է զանոնք պատճել...:

— Կեցի՛ր, մեծ հայր... ոկոսյ ես:

Բայց բնա՛ւ աւշագրաւթիւն չըրաւ ինձի:

— Պէտք չէ՛ զայնալ, այս'... և եթէ զանոնք  
չպատճեն, ուելի գէցը պիտի բնին:

Ծերունին բժբառացնող անապրերութեամբ մը  
կր խօսէր, և եթը աւարանց, իր բնկերները լոխն՝  
պաւինին երեցացին:

— Ահա՛, զազար և պէտք է՛ հիմա տուժես,  
քանի որ բնանեցար: Միթուլ, առ' բանը, հաւը,  
հո՞ն է:

— Բայց այս', հո՞ն է:

Լա՛ւ աւրեմի... ջուրը չպիտի քչէ զայն: Զէ՛:

— Ո՞չ, չպիտի քչէ:

— Լա՛ւ աւրեմի, թող հոն կենայ: Վազը հաւաս-  
տիները Քէջ կ'երթան ու նաւասէրը միասին կր տա-  
սնին: Ինչո՞ւ համար պարապ նաւալ մը չպիտի տա-  
սնէին: Հէ՛: Ա՛ս պէտի: Հիմակ ալ, զուք, ցնցոտի  
բարեկանիներ, անաւասիկ...: Երկուքդ ալ չէ՛ք զախ-  
ճանը: Զակունին կէս վերազ, ծովին մէջ պիտի  
ըլլայիք: Բացիքը ի՞նչ պիտի բնէիք: Բու՛ք: Յասակը  
պիտի զազած ըլլայիք, երկու կացիններու նման...  
այս': Ազուար մը խեղգուած պիտի ըլլայիք, առ էր  
ըլլալիքք:

Ծերունին լոկ և ոկտա ինձի նայիլ, բնչացքին  
մէջ խորամանկ ժայխաղ մը:

— Ինչո՞ւ լուս կր կենաս, ստամբուկ, հարցուց  
ինձի:

Բաւական ձանձրացած էի իր չեղարանութիւնե-  
րէն, զոր ասանց համեստալու՝ մեր մասին ծաղրանք-  
ներ կր նկատէի:

— Քեզի մափկ կ'ընմ, պատասխանեցի բաւական  
բարկացսու չեշտով մը:

— Եւ այն ասե՞ն, հարցուց ծերունին:

— Բան չկայ:

— Ինչո՞ւ զիս կր քամանրու: Միթէ լո՞ւ բան է  
քինէ մեծը քամանրել:

— Լուս կեղած, համաձայնելով իրօք թէ լու բան  
չէր:

— Գես ուսել կ'ուզզիս, չարւնակից:

— Ո՞չ:

— Այն ասե՞ն մի՛ ուսեր: Բանի որ չես ուզիր  
ուսեր: Եւ, ձամբուն համար հաց պիտի առնե՞ն:

Աւրախութենէս սարսացի, բայց բան զգու-  
ցնելով:

— Ճամբուն համար պիտի առնեմ... պատասխա-  
նիցի հանդարսութեամբ:

— Էէշ... ճամբուն համար հաց ու խոզի ճաւող  
տուէք աղանդը... եթէ արիչ բան ալ կայ՝ անկէց ու  
տուէք...:

— Պիտի մեկնին, հարցուց Միթաւ:

Միւս երկուքը աչքերնին ծերունիին վրայ բարձ-  
րացւցին:

— Եւ ի՞նչ կ'ուզէք որ բնենք զանոնք:

— Բայց զանոնք արամանին կամ մարսան  
պաշտօնեաներուն կ'ուզէինք կոր առնիլ, բայց Մի-  
թաւ յուսավրիսումավ:

Շատքօ կրակին քով երերուկաց, և հետաքրքիր երեւայթով մը զրուխը դուրս հանեց իր բալթօն, տառկէն: Անիկա հանգարս էր:

— Ի՞նչ զործ աւնին աբամանին քով: Հոն բնելիք մը չունին: Ետքը, եթէ ուզեն, կրնան երթար անոր մօտ:

— Եւ ի՞նչ բնել նաւակը, բարկութեամբ իր պղնչ զէր Միթալ:

— Եաւա կը, կրկնեց ձերունին: Աղէ՛կ նաւակը հո՞ն է:

— Այո՛, պատասխանից Միթալ:

— Լաւ ուրեմն, հոն թող՝ մենայ: Ասաւուն իվոչքո զայն նաւահանդիսոր կը տանի, անկէ կ'առնին ու թէսջ կը տանին զայն: Եաւակը արիշ բան բներու չենք:

Ուշի ուշով ձերունին կը նայէի, իր պազարիւն երեսին վրայ, որ արեւէն այրած էր ու հոմին զանազոյն, որուն վրայ կրակին սասակըները կ'ասսատէին: ո՞չ մէկ չարծում չէի կրնար որոշել:

— Վերջը զլութնիս չցաւի՛, բայս հաւանումայ Միթալ:

— Եթէ բառու չերկացնես, բան մըն ալ բլլութիք չունի: Եւ եթէ զանսնիք «աթամանին» տանինիք, մեզի ու անոնց համար անհանգուստթիւն կ'ըլլայ: Մենք զործը կը նայինք, անոնք ալ բաներնուն թող երթան: Հէ՛, տակաւին շատ հետուն պիտի երթա՞ք, հարցուց ձերունին, թէե արգէն իրեն բած բիացի թէ ո՞ւր կ'երթայինք:

— Թիթիս . . . :

— Հեռուն է: Կը տեսնի՞ս, «աթամանին» ալ ժամանակ պիտի կրուցնել տար անոնց: Այն տանին ե՛րք տեղերնին պիտի հասնէին: Աւելի լաւ է ոք շիտակ ձամբանին երթան, անանկ չէ:

— Շատ աղէկ, թով երթա՞ն, հաւանեցան ձերին բնկերները, երբ, իր զանդազ ձառը բնեցնելէ ետքը, աթեւնըները սեղմնալով անոնց նայեցաւ ամէնուն ալ, հարցական գէմքով: իր մասներով՝ իր զանաթափ մօրուքը կ'որորէր:

— Օ՛ն, ազաք, զայէ՛ք, Ասաւումձ նեսերնիդ լրւայ: — Ճեռքը չարմեց: Եւ նաւակն ալ իր անզը պիտի տարուի, անանկ չէ:

— Ծնորհակալ եմ, ծերուկ, բսի զիթարկու հանելով:

— Բնչու Ծնորհակալ ես:

— Ծնորհակալ եմ, եղբայր, Ծնորհակալ եմ, կրկնեցի յուզումով:

— Բայց ի՞նչ բանի համար: Ա՛ս քեզի պատմաթիւն մը: Ես կ'ըստ «զայէ՛ք, Ասաւումձ նեսերնիդ լրւայ», ան ալ «Ծնորհակալ եմ», իր պատասխանէ: Միթակէդ կ'անցընէիր թէ քեզ սասանային պիտի պիտի զրկէի, ճէ:

— Կը խոսուովանիմ, այդ վախր անեցայ:

— Օ՛չ . . . (ե ծերունին յօնքերը վեր վեր բրաւ:) Բնչու համար մարդկացին էակ մը զէշ ձամբու մը մէջ պիտի զնէի: Աւելի լաւ է ոք զայն զնման այն ձամբուն վրայ, ուրիէ ես ինքա կը քարիմ: Թերեւս օր մը վերասին իրարու հանդիպինք, այն ասեն իրար կը ձանչնանք: Թերեւս պէտք կ'ըլլայ իրարու օգնելու . . . ի ահաւթիւն:

Անիկա հանեց իր երկայնամազ սչխարի մորթէ զամկն ու բարեւեց մեղ: Իր բնկերները իրեն պէս ըրին: Անախացի ձամբան հարցուցները ու մեկնեցանք: Շատքօ բանի մը վրայ կը խնդար:

X

— Ի՞նչ է խնդարուզ պատմասը, հարցուցի իրեն: Հիացած էի ծերունին ու իր կեանքի բիրունու-

մին վրայ, հիացած զոյ զեփիւսին վրայ որ արշաւրյար կը կանխէր և մեր կուրծքին կը փչէր, հիացած որ, երկինքը, ամսղերէ զերծ, լուսաւորուելու վրայ էր, արեւը կը լուրձանար և աղօթարանը կը բացուէր:

Ծառքո աշկունք ըրաւ զէպի իս խորածանկ զէմշրով մը, և ոկուա մարերու չափ խնդալ: Ես ալ ժրով անցայ, բնիսվ իր զուարթ և ասողչ խնդուքը: Երկու երեր ժամ համբւներու կրակին մօտ, ու պատուական հացը խոզի ճարպով, մեր յաղնեցուցիչ անխորհրդաթենէն առկաներուս մէջ միայն թեթև ջարշուածութիւն մը թողած էին, բայց այս զգացազութիւնն ալ պիտի անհետանար քարերու տակ:

— Ի՞նչո՞ւ կը խնդաւ: Գոհ հո՞ւ որովհանեւ աման պրծար: Ողջ ասողչ ես ու նոյն խոկ վորդ կուշա:

Ծառքո ժխտականորեն զրուխը շարժեց, և արձուելի հարուած մը տուաւ կողիս, զէմքը ծամածեց, քահ քահ խնդաց, և վերջապէս իր զէջ գաւառաբարբառով խոսեցաւ:

— Զի՞ս հասկար թէ ինչո՞ւ կը խնդա՞յ: Հիմա պիտի բահմ: Գիտե՞ս ինչ պիտի բնէի, եթէ զնեղ մաքաւորին տանէին: Զէ, չի՞ս զիսեր: Լաւ արհին, «զիս խեղզել կ'ուզէր» պիտի բնէի, ու պիտի լոյի: Այն առեն իմ վրայ պիտի խզային և զրեզ պիտի բանաբրէին, կը հասկանա կար:

Փորձեցի կատակ մը միայն անսնել այս բանին՝ մէջ, աւազ, չուշացաւ զիս համոզելու իր զիստուրութեան լրջութեանը մասին: Ինձի զայդ ապացուցայ այս այսնքան լու ու այնքան յատակօրէն որ, վոխանակ ապատամբերու այս միամիտ շնականութեան զէմ, իմ բնկերիս ու նոյն խոկ ինձի համար ալ անհնախորին կարեկցութիւն զգացի: Աւրիշ ի՞նչ զգացում է կարելի էր ունենալ էակի մը մասին, որ պայ-

ծառ ժպիտով մը և ամենէն անկեզծ շնչառ ձեզի պիտի պատմէր զձեզ սպաններու իր զիստուրութիւնը: Ի՞նչ բնել, եթէ անիկա այս գործը կը նկատէ իրեւ ամենասիրուն ու սրամիտ կատակարանութիւնը մը:

Զիրմասին միսայ իրեն բացատրել իր զպագիտուրին ամբողջ հրէցաւթիւնը: Բայց չաս պարզօրէն պատախանեց ինձի թէ ինքզինքս իր անզը չէի զներ: Միմէ իւզդ անցացիր մը չոնչէր, — ի՞նչ որ վանագուուր էր: Այն առեն զաւն մտածում մը ունեցայ:

— Կեցի՛ր, բոի, կը կարձէի՛ր թէ իրօք զրեզ խեցիր կ'ուզէլի:

— Ո՞չ, երբ զիս չուրին մէջ քչեցիր, անանկ կարծեցի, բայց երբ զու ինքրդ ալ չուրի իջար, ա՞լ անսնեկ չէի խորհեր:

— Փա՛ռ Աստուծոյ, զոչեցի: Գէթ ասոր հոմար չնորհակալ եօ:

— Ոչ, «չնորհակալ եմ» մի բոկը: Ես պէտք է որ քեզի չնորհակալ ըլլում: Վարը, կրակին քով, զուն, կը մուելիր կար, ևս ալ կը մուելի կար, բալթոն քուկդէ, բայց զուն չասիր զայն: Այս ինչո՞ւ քեզի չնորհակալ եմ, կ'ըսմէ: Գուն չաս բարի ես, կը հասկամ: Երբ թիֆլիս հասնինք պիտի վարձատրեմ զքեզ: Վեզ հօրս պիտի տանիմ: Եւ պիտի բուժ հօրս: «ահա մարդ մը, կերցուր, խցուր անոր, և էշերս ախոսին մէջը զիր զիս»: Ահա աս է բուիիրս: Մեր մօտ պիտի մնաս, պարտիզան պիտի ըլլուս զինի պիտի խմես, ուզածիզ չափ պիտի տանիս: Ա՞հ, ա՞հ, ա՞հ, չաս բա պիտի ապրիս: Յարուսին պարզ է, իմ կերած սեղազանամանէս պիտի տանիս:

Երկարօրէն ու մանրամանորէն նկարազեց ինձի այն կիանքի քաղցրութիւնները զոր թիֆլիսի մէջ ինձի կը պատրաստէր: Եւ ես, իր խօսքերուն աղձուկին մէջ, կը խորհէի անհուն որոնմութեանոր վրայ

այն արտածներուն՝ որ նոր բարսյականով մը զինուած, նոր իզմերով լցուն, միամինակ տառջ կը նետուին, կեանքին մէջ կը կորսուին և իրենց ձամշրուն վրայ կը հանգիստին ընկերներուն՝ որ օտար են իրենց, և չեն կրնար հասկնալ զիրենք . . . : Քժնցակ է այս առանձնացած էակներուն կեանքը: Հովք զիրենք կը քչէ իրենց կամքին զէմ: Բայց անոնք բարի սերմն են, թէեւ հազարդէազօքէն լոտ: Հոզի վրաց կ'իշխան:

Արշալոյոր կը ծագէր: Ծովին հեռաւորութիւնը կը փայլէր վարդապոյն ոսկիով:

— Յան առնիմ, բառ: Շառք:

Կանկ ասինք: Չոր առազին մէջ հովին շինուած փափ մը մէջ պատկեցաւ, ծավափէն ոչ հեռու, և, զույն ու մարմինը բայթօին մէջ փաթթելով, մէկէն ի մէկ քնացաւ: Յովք նատայ ու ծովք զիսեցի:

Անիկա, ծովք, կ'ապքէր իր յայն կեանքով, աշմեկ զարծունէութեամբ—լցուն: Ալիքներու կը թուալէին ծովափին վրայ, և կը խորսակուէին առազին զէմ, որ յաշիկ կը առէլք, չուրը ծծելով: Իրենց սպիտակ կատարները շարժելով, տաճին ալիք-ները շատաչելով իրենց կուրծքը ծովեղիսած, ու կը հանգիստին արիքներու, որ եկած էին զանոնք կանգուն բանկու, փրփուրներու զբկախանութեան մը մէջ, անոնք միասին ծովեղերք կը վերապառնային ու կը բազինէին անոր, հափակելով ընդլացնել իրենց կեանքին սունմանները: Հորիզոնէն մինչեւ ծովափը ամբողջ ծովի մակերեսին վրայ, ծուռով կ'առնէին միտուածի ալիքները, որ կ'առաջանային, միշտ կ'առաջանային, մեզք զանգուածներով, պինդ իրարու: Միաշած միշտ շոզդովագա կը լաւառորէր անոնց կատարները: Հովք

ալիքներուն սարերը, հորիզոնին վրայ: արհան կարմիրով մը կը փայլէին: Ոչ մէկ կաթիլ չէր կորսուեր ջուրի զանգուածին այս ախտանիւնն շարժումին մէջ, որ կատաղօրէն զիտակից հետափնդումի մը կը թուէր ինքինքը տուած րլլու, և իր լայ կշուաւոր բաղխուներով, բնդհուող պիտի հասնէր իր որսին: Առաջին ալիքներուն զեղեցիկ արիութիւնը, որ զրգիտով կ'սանուաին համբ ծովեղերքին վրայ, կ'սրանչացնէր զիս: Եւ համելի եր անոնդ թէ ինչպէս ծովք կը յառաջանար անոնց հունոց հունուէն, աւտով ծովք, արգէն արիւէն՝ ծիածանին բոլոր զոյներովը ներկուած, և իր ուժին ու զեղեցկութիւնն ինքնազուազ զգացումովը յիշուն:

Հոզի լոկաւակի մը հունուէն, որ ալիքները կը կրուրէր, զուրս եւաւ անսանման չողենաւ մը որ հպարաւէն շարժակերով ծովին վրդուալից յանցքին վրայ, խոյացաւ ալիքներուն վրայ: Ալիքները կատաղօրէն խունցին անոր զէմ: Զգօր և զեղեցիկ, և իր մնասզը փայլեցներով արիւէն, աւրիշ առնէն մը պիտի կարենար մտածել տալ մարզոց սակէցիչ փաստիրութեան վրայ, որ զիտեն յաղթել տարրին . . . : Բայց իմ մօտիկո կը հանգչէր մարդ-տարր մը:

Թէսսքի զաւասին մէջ կը ձամբորդէինք: Շառք վախ ազգերու տատիճան խառնախնդոր էր ու շնցասի, և սատանայի մը պէս չար: Սակայն այլ եւս անօթութենէ չէր տառապիր, վան զի ու զուած տանին աշխատութիւն կար: Բայց ինքինքը տմէն ջանքի անկարով ցոյց տուած: Անզամ մը փորձեց ցորեն ծեծող մէքինայի քով աշխատիլ, յարզը պարպելու հումար, բայց կէսօր եւքը հրաժարեցաւ, ձեռները արիւնով լոկներէ յիտոյ: Աւրիշ անդամ մը ձառեր կը հունէինք արմատէն, ան տանին ալ իր նիզակով վիզին մորթը ոկրթեց:

Դահպազորէն կը յասաջանալինք մենք : Երկու օր աշխատութիւն, յառաջ օր մը ձամբարկութիւն Շատրօ առանց ո և է չափաւորութեան կ'ուտէր և իր որկրաւ մոլութեան պատճառաւ չէի կրնար պէտք եղած զրամք շահի, անոր վրան գրտիսը շինել չակատելու համար : Տարբեր հազուստ կապւասր ուրիշ բան չէր բացց և եթէ զանազան ծակիր, այլազան կատրներով անհեթեթօրէն իրարու կրցուած : Ոզաշեցի իրեն չմանել զիւզիրու զինհատներուն մէջ ու չխմել զինին՝ զոր այնքան շատ կը սիրէր, բացց ոչ մէկ ուշադրութիւն չէր բնշացիր իմ զիւզալութիւններուու :

Օր մը, զիւզի մը մէջ, քամէկո խլեց հինգ սուպէտի, զոր մեծ զժաւարութեամբ և զարանի հաւաքածէի, թէկ իրեն համար, և իրիկունը վերազարձաւ այն մրգաստանը՝ ուր կ'աշխատէիր զինավ, հետն սամած քօզաք խոչոր կնիկ մը, որ զիս սազէս բարիեց :

— Բարիւ, անիծու՞ծ հերետիկու :

Եւ երր, զարցացած այս վերազիրէն, հարցուցի անոր թէ ևս ինչու հերետիկոս մըն էր, համարձակութեան ը պատասխանեց ինձի :

— Վասն զի, մն'ծ սասանաց, զան կ'արզիրես եզիր այս աղին կիները սիրել : Դաւն կրնան սախէզիր արզիլիր իրեն, երր օրէնքը կը թույլատրէ զայն : Անէ՛ծք :

Շատրօ անոր քավը կը կենար և բամին հաւաքանաթիւն կուսար զիսի շարժաւնիներով : Զափազանց զինով էր, և խրաբանչիւր շարժաւմին կը ձօնէր, իրըն թէ իր անզաններուն պատասկները ելած րլաւացին : Եր սոսրին շրթունքը կախուած էր, եր պրզար աչքիրը աղուշ յանաստիւթեամբ մը ինձի կը նայէին :

— Ի՞նչ երեսնիս կը նայիս կոր : Եր վարան իրեն վերազարձուր, պօսաց կինը քաջարար :

— Ի՞նչ վարա, հարցուցի զարցացած :

— Իրեն վերազարձուր, իրեն վերազարձուր : Քեզ սատիկանութեան պիսի պիսի անիմ : Ետ տուր այն հարիւր յիսուն սուպին՝ զոր Օուլսու իրացն ասիր :

Ի՞նչ պէտք էր ընել : Սյու սասանաց կինը, այդ զինով զիճակին մէջ, իրօք կրնար սատիկանութիւնը զիմաւս հաւաքի, և այն առեն զեզին իշխանութիւնը, անաչառ մեզ նման համբարզոս մարդոց նկատմածը, մեզ պիսի ձերբակրիւ տար : Եւ ո՞վ կրնար Շատրօին ու ինձի համար ձերբակրման մը հետեւութիւնները հախառուել : Սկսաց ուրիմն զիւնազիտօրէն վարութեաւթիւն զարծածել կնկան զէմ, ինչ որ իրօք մեծ ջանքի չկարուեցաւ : Գէշ աղքէկ, երկիր շիշ զինիով հաւաքարտեցացի զինքը : Գետինն ինկաւ սեխերուն մէջ ու քնացաւ : Շատրօն պատկիցացի, և յաջորդ օրը, առանց կանուխ, զեզր թօղուցինք, կինը ձգիրավ սկսիրսն հետ :

Իրիկաւան զինովութիւններ հիւանդ, զէմքը թրամած ու ձմոթիկած, Շատրօ անզարար կը թքնէր ու խորանի կը հասաչէր : Փորձեցի հետը խօսիւ բացց պատասխան չէր տար ու միայն զլուխը կ'երերցնէր յոզնած ձիւս մը նման :

Արեւը կը տարնար և օզր զրիթէ մինչեւ մեր ու մերը բարձրացող թանձր ու բարձր խօսով ձածկուած խննաւ հազին արտանչութիւններուիր տոպորուած էր : Ամէն ինչ մեր յարչը սնչարժ էր, թաշնայ կանանչ ծավը զէզի երկնը կը փչէր իր զիսի պատյու տառածան աւզին հարաւաս անուշանութիւնները :

Ճամբան կարձեցնէրւ համար կը հասեւէինք նեղ

արտհեափ մը, որուն վրայ կը սպազին սպասիկ կարսիր օձեր, որ մէր ոռքերուն ներքիւ կը գալուրէին: Մեր աջին, հորիզոնին վրայ, ամսկերու շղթայ մը կար, որոնց արծաթը արեւէն կը փարփաղէր: Տաղուտանի թաներն էին անոնք: Առութիւնը որ չութէր նիս կը տիրէր, կը քնացնէր միտքը ու յուշիկ երազգել կուտար: Մեր ևուեւն, երկինքին վրայ, յամրօքէն ամսի սեւ սեւ պատանին կը յառաջանային: Իրարու համ խուսուերով, մեր ևուեւը երկինքը կը ծածկէն անոնք, մինչդեռ ասջեւնիս ամէն ինչ պայծառ էր, թէե ամսի վերթիր փրթած՝ յեղակարծօրէն անջրպեմին մէջ կը թաշէին, մեզ անցներով և աւելի զիմակաւորերով երկինքը: Հեռան շանթը կ'որսամբ և իր կատաղի թաւարութեներ միշտ իրարու կը մօտենային: Անձրեւի խաչոր կաթիւնիր սկսան իւնալ և խոր ծեծել: Եւ խորը մետաղային հնչիւն մը զուրս կուտար:

Պահուերու անզ չանէինք: Ամէն ինչ խուսարեցաւ, և խոսին ազման կը, թէե աւելի զօրուառ, կարծեն թէ վախով վարակւեցաւ: Կայձակ մը փայտատակեց, ու ամսկերը զողզպային, կապաց կրակէն զրաւուած: Յետոյ, նորէն, ամէն ինչ խուսարեցաւ և իւսներու, արծաթափայ չզիման կարուեցաւ մթութեան մէջ: Ծանր անձրեւ մը հեզեզի մը նման թափեցաւ, և, մէկ մէկու ևուեւէ, շանթի հարուածները սկսան թաւարի, զարհութելի տամայի տափաստանին մէջ: Խոռը, կքած հովէն ու անձրեւէն, զետին կը պատերը զալիանար: Եւ ամէն ինչ կը զողար ու կը շարժէր կուրցնող վայրակները ամսկերը կը պատուէին...: Իրենց կապաց վայրին մէջ, հեռուն, կը բարձրանար թանաշղթան, կապաց բացերով հրանցով, արծաթափայլ ու ցրտին, և, վայրակները կը մարէին, ան ալ կ'անհետանոր, իրբիւ թէ սեւ անդունդիրէին, ան ալ կ'անհետանոր, իրբիւ թէ սեւ անդունդիրէին:

մը մէջ թազաւէր: Ամէն ինչ կը զուար, կը սարսուար, ձայները կը վանէր ու ծնունդ կուտար անոնց: Կարծեն թէ երկինքը, խոզմա ու գայրացկոս, կրակով երակիր կը մարքէր ամէն աղսկութենէ, և թէ երկիրը այս մորեզնութեան առջև սարսափէ կը զողար:

Ծառքօ կը սարսար և շմբորած շան մը պէս կը մրմար: Եւ ևս ինքզինքս զուարթ կ'զգայի, առըրշայ իրերէն վեր բարձրացած, մինչդեռ տափաստանին մէջ մրմբկին այս ուժգին ու թախծաղին պատկերը կը զիմէի: Հրաշալի քաօոր զիս կը յափշտակէր և իմ մէջ կը զրգուէր հերասական արամագրութիւն մը, որ հոգիս կ'անէր կը տանէր սարսափէր ու վայրենի ներգաշնակութեան մը մէջ:

Եւ ևս ցանկացի անոր մասնակցիլ, որ և է կերպով արգարացնել իմ ևունոցով զեզուն զգացումն այս խորհրդաւոր զօրութեան նկատմամբ, որ մթութեան ու ամսկերուն կը յալթանարէր, կապոյտ բոցը, որ երկինքը կը բանկցնէր, կը թուեր այրիլ նաև իմ կուրծքիս տակ: Բայց, ինչպէս կրնայի արտայացակը իմ խովանիքիւն ու խանգամառութիւնը՝ բնութեան չքեզափաս ահարանին առջեւ...:

Սկսայ երգել, — բարձր, ամրող ուժովաւ ծանթը կ'որսար, վայլակները կը չաղային, խոսը կը խշըրտար, և ևս կ'երգէի, և ինքզինքս բացարձակ ինսամութեան մէջ կ'զգայի այս բորբ ձայներուն հետ...: Խանգամառած էի, ներելի զգացում, վասն զի անիկան սի սքի կը փատէր, բացի ինէ: Այս կենզանի և հզօր զեզեցիս թիւնը, այս զօրութիւնը որ չզթայազերծ կ'ըլլար տափաստանին մէջ, զանոնք իմ մէջու ծծելու, ինքզինքս անոնց աւելի մօտ զգալու բարձրանքով իւշցուն էի...: Փոթորիկը՝ ծովուն մէջ և մրրիկը տափաստանին մէջ: Բնութեան մէջ ոչինչ կը չանչնամ աւելի շքեզ:

կը պօռայի ուրեմն, հաստատապէս համոզուած  
թէ այսպէսով ոչ ոք անհանգիստ կ'ընէի, և թէ, ոչ  
ոք զիս քննադասերս պէտքին մէջ կը զնէի, երբ  
յանկարծ, մշկը բրտօրէն սրունքներս բռնից, և ինչ  
կայ ջրալոյտի մը մէջ նստած։ Շառքօ երես ի վեր  
նոյնէր, խիստ ու զայրացկուս աչքերով։

— ինչո՞ղ ես։ ինչո՞ղ չե՞ս։ Այն առեն առեն՝ լոէ՛,  
մի պօռար։ Կոկորդզ կը պատուիմ, կը հանկնա՞ս։

Զարմայաց և նախ հարցուցի իրեն թէ, ի՞նչ բանի  
մշկ կը նեղէի զինքրո։

— Զիս կը սարսափեցնես կոր, հանկցա՞ր։ Կայծակը  
կը զսայի, Աստաւած կը խօսի, — ու զուն կը պօ-  
ռա՞ս։ Ո՞վ կը կարծես ինքզինքր։

Պատասխանեցի իրեն թէ, ուզած առենս երգերու  
իրաւունք ունէի, ինչպէս ինքնն ալ։

— Ես չեմ ուզեր, բայ յայտնապէս։

— Մի երգեր, բայ իրեն։

— Դուն ալ պիտի չերցիս, պատասխանեց ինձի  
Շառքօ խստ թւամբ։

— Եթէ նախամնամար համարիմ երգել . . . .

— Մամիկ բրէ, ի՞նչ կ'երեւակայիս ինքինքր,  
հարցուց Շառքօ զայրացած։ Ո՞վ ես զուն ուրեմն։

Աւնի՞ս տուն մը, ունի՞ս մայր մը, հայր մը։ Ունի՞ս  
ազգականներ, նոզ։ Ո՞վ ես զուն այս աշխարհն մէջ։  
կը մասմես թէ մարդ մըն ես։ Մարզը՝ ե՛ս եմ։ Ե՛ս  
եմ անմին ի՞նչ ունեցողք։ — Կարծքին զարկու։ Ես  
իշխան մըն եմ, . . . . խկ զուն, զուն բան մը չես,  
զուն ոչինչ ունիս։ Գուն զսանկ եմ։ կ'ըսիս։ Ո՞վ  
կընա զիսնոր։ Բայց զիս կը ձանչնան թութայիսի ու  
թիֆլիսի մէջ։ Կը հանկնա՞ս։ Ինձի զէմ մի՛ քալեր։  
Ծառայի ինձի, զո՞ն պիտի ըլլաս։ Տասն անզամբ պիտի  
վճարեմ քեզի։ Ինձի համար ի՞նչ կ'ընս կոր։ Աւրիշ  
կըրս չպիտի կրնայիր ընել։ զուն խկ կ'ըսիս որ

Ասուած հրամայած է ձառայիլ տունց վարձատրու-  
թեան։ Եւ սակայն պիտի վարձատրիմ զքեզ։ Ինչո՞ւ  
կը չարչարես զիս, կը ձանձրայնես զիս, կ'անարձեկես  
զիս։ Կ'ուզէիր որ քեզի՞ նման ըլլայի։ Ասիկա բու-  
րան չէ։ Պէտք չէ որ զիս քեզի պէս բնես։ Ե՞ն, Ե՞ն,  
զետինն անցնելիք . . . .

Աւ կը խօսէր, կը ծամծմէր, կը փէմր, կը հե-  
ծէր . . . . Յերանս զարմայումէ բաց մնացած, երես  
կը նայէի։ Յայտնապէս զուրս կուտար զայրացումի,  
քինախնդրութեան ու գժգոնութեան զեզումը, մեր  
ձամլորդութեան անեւորութեանը միջոցին կուտակ-  
ուած։ Սւելի հանկնալի ըլլալու համար, մասր կուրծ-  
քիս կը զնէր, ուսս կը զնցէր, և, իր ձասին ամենա-  
կարեւոր կէտերուն՝ ամբողջ մարմնովը վրաս կ'իշնար։  
Անձրեւ կը թրջէր զմեղ, շանմիր կ'որտար մեր վե-  
րեւ ու Շառքօ, ինձմէ բուլի ըլլալու համար, կոկոր-  
զալիր կը պօռար։

Ի՞մ զրութեանս եղեաւ կատակերգութիւնը տեսայ  
և սկսայ մեծամայն խնդալ։

Շառքօ թւամ ու անդին զարձաւ։

×

Արքա՞ն կը մօսենայինք թիֆլիզի, այնքա՞ն Շառ-  
քօ մասպազ ու լուս կը զառնար։ Եր նիհարցած բացը  
միշտ անզրդուելի զէմքին վրայ վասիստութիւն մը  
տեղի ունեցած էր։ Ոչ հասո՞ն վասարքավքանն,  
Զէրքէզներու զիւղ մը մասնք և եզիպացորինի  
հունձքին համար վարձաեցանք։

Երկու օր աշխատելէ յետոյ Զէրքէզներուն մօս,  
որ զրեթէ սուսերէն չին զիսնոր, զմեղ կը ձալըլին  
ու իրենց քեզում կ'անարզէին, որոշեցինք թողու-  
ողարակը, ընթիներու յարածուն զրգութիւնն ահա-  
րեկած։ Գրիթէ սոսր վերաց հեռացած էինք, երբ

Շառքօ յանկարծ իր շառպիկին մէջն դուրս քաշեց  
մուսինի կտոր մը, և զայն յաղթականորէն ինձի  
ցոյց տալով գոչեց.

— ԱՌ աշխատելու պէտք չունինք: Կը ծախնար  
ասի և մեզի բոլոր պէտք եղածը կը զննեք: Մինչեւ  
թիգիլիզ կը ըստէ մազի, կը հասկնա՞ս:

Բարկութենէս՝ ինքինքէս զուրս ելած էի, և  
անոր ձևքէն խելով մուսինը, մէկ կողմ նկազի և  
ետեւս նայեցայ: Զէրքէզները երրեք կատակ չեն  
ըներ: Քանի մը օր առաջ Քօղաքները հետեւ եալը  
պատմած էին մեզի, մուրացկան մը, թողով այն  
ազարակը, ուր աշխատած էր, երկաթէ զգալ մը նետը  
կը տանի: Զէրքէզները կը բանն զայն, կը խորար-  
կեն, և զգալը զանելով, զողին փորը գաչոյնով մը կը  
բանան, զգալը մէջը կը մինին ու հանգարառէն կը  
մեկնին, մարզը ձգելով տափառանին մէջ, ուր Քօ-  
ղաքներ կը զանն զինքը կիսամեռ: Անոնց այս  
պատմութինը ընելով կը մնանի, մինչդեռ զինքը  
զիւզր կը փոխազրէին: Քօղաքները քանիցս աղջա-  
րարած էին մնազի զգուշանալ Զէրքէզներէն, ու միեւ-  
նայն ահամէն քանի մը կրթիչ պատմութինները  
պատմած էին, զորս լրջօրէն չնկատելու ոչ մէկ պատ-  
ճառ չունէի:

Յիշեցի զաննար Շառքօին: Ասջեւս կայնած էր,  
զիս մտիկ կ'ընէր, և, մէկէն ի մէկ, լուս, ակուները  
ցացնելով ու աչքերը թթուեցնելով, վրաս յարձա-  
կեցու, կատուի սաստամով մը: Գրեթէ հինգ վայր-  
կան ուժով մը իրարու բաղխեցանք, և վերջապէս  
Շառքօ բարկութեամբ ինձի պօտաց.

— Բառակա՞ն է:

Երկու քառ ալ յաղնած, լուս կը կենացինք, զէմ  
զէմի նստած: Շառքօ զթալի կերպով կը նայէր զէպի  
այն ուզութեամբ՝ ուր նստած էի կարմիր մուսինը,  
և բառ վերջապէս.

— Ինչո՞ւ ծեծկուեցանք, վա՞յ, վա՞յ, աւանա-  
կութիւնն է բրածնիս, թե՞նէ զողաց միթէ: Ի՞նչ  
պատճառով կը բարկանաս կոր: Քա վրագ կը զթայի  
կոր, մնար համար զողաց...: Քուն կ'աշխատիս,  
մինչդեռ չեմ զիսիր աշխատիլ...: Ի՞նչ կը մնայ  
ինձի բնել, կ'ուզէի օդնել քեզի... ցէ՛, ցէ՛:

Զանացի բացարիւ իրեն թէ ի՞նչ է զողու-  
թիւն մը:

— Կը ինզրիմ որ ձայնգ կարես: Քու զրոխազ  
փայտի պէս է, բառ ինձի արհամարհանքով ու, յե-  
տոյ բացարից: — Եթէ մեսնելիքդ իմանայիր, զո-  
զութիւն պիտի ընէիր, չէ: Ասանկ ազրիւ կ'ըլլայ:  
Չայնգ կարէ՛:

Վախնարավ որ զինքը աւելի կը զրզնեմ, լսեցի:  
Գոզութեան երկորպ պարագան էր ու: Ասաջին ան-  
զամ, երբ Սև ծովոն վրայ էինք, յոյն ձկնորսներէ  
զրագանի կախ մը խլած էր: Սյն տանն ալ քիչ մնաց  
պիտի ծեծկուէինք:

— Լա՛ ուրեմն, յասաջանանք, բառ, երբ  
երկու քառ ալ հանգարանցանք ու հանգստացանք, ու  
հաշունեցանք իրարու: Նետ:

Ճամբանիս շարունակեցինք: Ամէն օր Շառքօ  
աւելի մթին կը զանար, ինձի կը նայէր անհնեթիթ  
գէմրով մը Անզամ մը, երբ Տարիալի կիրճէն անցնե-  
րով կուտառը կ'իշնէինք, ինձի բառ:

— Տակաւին մէկ կոմ կամ երկու օր, ու թիգ-  
լիլ պիտի հասնինք...: Ցէ՛, ցէ՛, բրառ լիզուովը,  
ու հրձուանքով զուարթացաւ: Տուն պիտի հասնիմ:  
«Ո՞ւր էիր: — Ճամբարդից:» Բաղնիք պիտի երթամ,  
հա՛, չա՛տ մը պիտի ուտեմ: Ա՛հ, չա՛տ: Պիտի բան  
մօրս: «Աւուրիս մնձ ախորժակ անիմ:» Հօրս պիտի  
բանմ, «Ենրէ՛ ինձի: Շառ վիշտիր կրեցի, չառ բա-  
ներ անսայ, անսակ անսակ բաներ: Թափասաշրբ-

ջիկները պատուակա՞ն մարդիկ են։ Երբ տնանցմէ մէկին հանգիստիմ, անոր սուպիլի մը պիտի տամ, զի՞նեառն պիտի տանիմ զի՞նքը, ու պիտի լում իւն։ «զի՞նի խմէ՛, ևս ալ թափառաշչիկ եղած եմ։» Քամասիդ ալ պիտի խօսիմ հօրս . . . . ։ »Ահա՛ մարդ մը ինձի անգրանիկ եղրօր անդ ծառայեց։ Ինձի տաղուկալի իրատնիք տուաւ։ Զիս ափեց, շունը . . . . ։ Զիս կերալիքց։ Եւ հիմա, պիտի րամ իրեն, զուն պէտք է որ կերակրիս զի՞նքը։ Կերակրէ զի՞նքը տարի մը ։ Տարի մը, անկից պակաս չէ՛։ Կր համկա՞ս, Մարսի՞մ։

Կր սիրէի իրեն այզովէս խօսիլը լսել։ Այն տան՝ մանկական պարզ բան մը տնէք։ Ու նմանօրինակ ձաւերը զիս կր շահազրդուէին շատ առելի, պատճենեմէկը չէի ձանչնար թիֆինի մէջ և թէ ձմեռ կր մօամնար, արզէն կուտառի վրայ, փոթորիկը բանած էր զի՞զ։ Ծառքօի վրայ յոյներ մը տնէք։

Փոթուի կր յասածանային։ Ահա Մցիւկ, իրէրիքայի հին մայրաբազարը, վազը՝ թիֆիկ պիտի րլլանը։

Հետո էն, զրիթէ հինդ վիրագէն, նշմարեցի կովկասի մայրաբազարը, սկզբուած՝ երկու լիսներու մէջ։ Ճամբորդութեան վախճանն էր տու . . . . ։ Տարտամօրէն երջանիկ էի ևս։ Ծառքօ անսարեր էր։ Տիմար աչքերով առնեւը կր նույնը, մերթ բնդ մերթ իր անօթիի չողիքը կր թէքնէր, ու ամէն վայրիկան փորը կր բանէր յառի զիմածումով մը։ Անխանմօրէն մեծ քանակութիսոմը համ բազկ կերած էր, զոր ձամբան քաղած էի՞նք։

— Միուրէղ կ'առորնես թէ ևս, ազնուական վրացի մը, քազարս պիտի մօնմէմ, լոյս աչքով, այսովէս արտաս ու թամբթած վրազիսով։ Աչ, մի՞նչեւ իրի կուն կ'ապտանոք է կեցի՛ր։

Պարապ չէնքի մը պատին մօս նստանք, և խորածնչխուրս վերջին գլանիկ մը փաթթերով, ցրտէն գոզզալրով, ծխեցինը։ Վրաստանի զինուարական ձամբան վրայ կծաւ և ուժգին հազ մը էր փէւր։ Ծառքօ, նստած իր ակսաներուն մէջէն տիսուր երդ մը կ'երգէր։ Էր մոածէի զազչ սենեակի մը ու այն միւս տառելութիւններուն վրայ զոր ունի հաստատուն կեանքը՝ բազզամանմը թափառական կեանքին։ — Երթա՞նք, բառ Ծառքօ, հաստատամիտ երեսցին մը սորի երներով։

Օրը տարածամած էր։ Բազարը իր լոյսերը կը վասէր։ Սիրուն էր, լոյսերը, իրարու ևսեւէ, կը ցատրէին, չիս զիսիր ս'ւրկից, միւսութեան մէջ՝ որ զազազօղի կը մուշտակաղոսէր համբար՝ որուն խորը քազարը կը ծածկուէր։

— Մափի րրէ։ Սա զիսանցցւ տուր որ զէմքս կարենած ծածկիւ . . . . ։ Արակը զի բարեկամներ զիս չժանչնոն, թերեւու։

Տուի զիսանցցւ։ Օլիվնաքայս վազոցին մէջն էի՞նք։ Ծառքօ անվախ երեւայթով մը կը սուրէր։

— Մարսի՞մ, հո՞ն, վարը, թրամուէյի կայտրանը կը անոնիս։ Սա կամու՞թը, հո՞ն զնու կեցիր, կը խոնդրիմ, սպասէ ինձի, տուն մը պիտի մանեմ, բարեկամի մը լուր պիտի հարցնեմ իմի՞ներէս, հօրմէն, մօրմէն . . . .

— Զափտի աշխանա, հէ՞։

— Վայրիկան մը . . . . յիսոյ կը վերազանամ։

Արակօրէն պլամիկ, նեզ ու մթին վազոցի մը մէջ նկառեցաւ ու սներեւաթացաւ . . . . յուէս։

Ա՛ւ բնաւ չհանդիսացաց այս մարզուն, իմ բնկերոջն՝ զրիթէ կեանքիս չարս ամբուներու միջոցին։ Բայց յաճախ իր վրայ կ'երազիմ, բարի զբացումով մը ու զուտրթ ծիծազով մը։

Անի ինձի սորվեցաց շատ մը լաներ, զոր մարդ  
չի պաներ խմասուններուն գրած ամենէն խոշոր զիր-  
քիրուն մէջ, — զատ զի կեանքի խմասութիւնը  
միշտ առելի խորունկ է ու առելի լայն՝ քան խմա-  
սութիւնը մարդկուն :

## Վ Ե Ր Զ

---

### ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԱԼ ՀՅՈՒՏՈՒՄԿՁԵՆ

---

Այս գիրքը կը նուիրեմ զաւակներուս և ապագայ  
հայ երիտասարդներու որոնք կեանքի մէջ ԸՆԿԵՐՆԵՐ  
պիտի ունենան :

«Ընկերու» ոսկեզօծ բառին իւղական ցոլացումն է  
այս գերօյլիք և կը յուսամ որ անփորձ երիտասարդնե-  
րու խրան մը կ'ըլլայ, որպէս զի բնեկեր բնտելու ատեն  
աւելի օրջանայեաց ըլլան :

**ՀՅՈՒՏՈՒՄԿՁԵՆ**



“ԱՐԵՒ,, ԳՐԱՏՈՒՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ  
ՅԱՆՈԲ ԱՔՐԱՀԱՄԵԱՆ

Պատգր Ալի, Բեշիս հե. խան, թիւ 10

	ԴՐԵ.
Աղքատին Պատիւր	150
Աբաքոիս	100
Աւազակապեար	150
Աբոէն Լիւրէն	50
Աթլոնթիս	100
Անուշ	25
Արշին Մալ Ալան հայ. 15, թրք.	25
Բերայի Գիշերները	120
Բերռոյի Մանկավեպեր	50
Եկմէք Քիթապը	75
Ընկերը	100
Ժողովուրդին Գիրքը	100
Հասու բարակ մէկ գին է	50
Համեմէ Շաքար Ծամէ	50
Մանչ Աղջիկը	125
Միչէ Սթրոկօֆ	120
Միրահարի մը Գասեր	60
Մասս Մէջն է	50
Նիք Քարթէր	200
Նաթ Բինքերթըն	200
Շէրլօք Հօրմո	40
Ուկի Աքաղաղ	50
Պէն Հուր	200
Ռաֆայէլ	100
Միրային Աձիր	100
Միմոնէ և Մարի	400
Տայր Կարապետ	25

Գ Ի Ն Յ Ա Պ Ո Ւ Շ

Տպագր. Ա.Ա.ՏՈՒՐԵԱՆ